

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԶԳԻՅՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԻԿ ԳՈՐԾՈՅ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ՔՆՆԱԿՎԱԾ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԾԵՐԻՆ ՄԷՋ
ՎՍԱՀՈՒԹԵԱՆ ԱՄՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ

Երեկ ժննդի մեջ՝ ՄԱԿ-ի Մարդկային իրաւունքներու խորհուրդի 61-րդ նըստաշրջանի ծիրին մէջ, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի տեղակալ Ռոպերթ Աբխտովեան հանդիպում ունեցած է Ազգայնական արտաքին գործոց նախարարի տեղակալ Էլնուր Մամատովի հետ: Այս մասին կը հաղորդէ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը: Հանդիպումը տեղի ունեցած է շարունակութիւն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած հաղորդակցութիւններու: Չրուցակիցները քննարկած են բազմակողմ հարթակներու վրայ եւ միջազգային կազմակերպութիւններու ծիրին մէջ վստահութեան ամրապնդման ուղղուած հաւանական քայլերը:

ԱԿՆԱՐԿ

ԻՍՐԱՅԷԼԻ ԹԻՐԱԽԱՎՓՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Ուաշինկթըն-Թեհրան հանդիպումի նախաշեմին արձանագրուող լարուածութեան բարձր աստիճանին վրայ Իսրայէլ տեղ կը գրաւէ եւ այս անգամ սպառնալիքներ կ'ուղղէ Պելոսին: Սպառնալիքը Հրճապալայի ներգրաւուածութեան որեւէ փորձի դիմաց լիբանանեան կառոյցներ հարուածելն է. մասնաւորաբար կը շեշտուի օդակայանը: Սպառնալիքներու այս խորապատկերին վրայ, լիբանանեան բանակը կը հաղորդէր, որ հարաւային Լիբանանի սահմանային շրջաններու հսկողութեան ընթացքին, բանակի յետադիմումը եւս չի թաքցնուած է Իսրայէլեան կրակոցներու: Անօդային սարքեր կը սաւաննէին տուեալ շրջանի օդային տարածքներուն վրայ եւ բանակէն կը պահանջէին լքել թիրախաւորուած դիրքերը:

Առաջին անգամը չէ, որ Իսրայէլ սպառնալիքի ճամբով պատասխանատու կը նկատէ պաշտօնական Պելոսին, եթէ Հրճապալան ռազմական գործողութիւններու դիմէ իսրայէլեան ուժերուն դէմ: Ոչ ալ առաջին անգամն է, որ լիբանանեան բանակի կեդրոններ կ'ենթարկուին իսրայէլեան յարձակումի: Այստեղ սակայն այլ ածանցեալ բաժին կայ:

Միջազգային ընտանիքի, միջազգային համապատասխան բանաձեւերու եւ որոշումներու ամբողջ առանցքը Հրճապալայի ուժերու նախաձեռնումներն են, որոնք իրենց հետեւին կողմէ վերահսկողութեան տակ առնուին: Բանակի տեղաբաշխումը հարաւային շրջաններու մէջ: Այս ընթացքին եւ այս առաջադրանքին իր համաձայնութիւնը տուած է Նաեւ Իսրայէլ հրադադարի համաձայնութեամբ:

Հիմա ոչ միայն կրակոցներ կ'ուղղուին բանակի յետադիմումին, այլ կը պահանջուին լքել դիրքերը: Այլ խօսքով՝ պահանջուածն ոչ թէ Հրճապալայի զինուորական ուժերու հեռացումն է հարաւային շրջաններէն, այլ Նաեւ մերժումը որոշ յետադիմումը բանակին կողմէ վերահսկուելուն:

Այս մէկը ցուցանիչ է, որ Իսրայէլ միեւնոյն վարքագիծը կրնայ որդեգրել կամ զինուորական գործողութիւններ իրականացնել այս անգամ բանակային ուժերուն դէմ, երբ իր կողմէ ռազմագիտական կարեւոր կեդրոն նկատուած այս կամ այն դիրքերը ուզէ ամբողջական հսկողութեան տակ առնել:

Կարելի է առարկել, որ անհետեանք կը մնան այս պարագային Իսրայէլի առած քայլերը: Իր երկրի անվտանգութեան կամ ինքնապաշտպանութեան սկզբունքներու յայտարարութեամբ ամեն քայլ ու գործողութիւն միջազգային որեւէ երաշխաւորութեան արգելիչ չեն հանդիպիր:

Անխի՛ն. անարձագանգ կը մնան ամբողջ Լիբանանը հարուածելու կամ օդակայանը թիրախաւորելու սպառնալիքները, որոնք կարելի է «ընկալել» դարձեալ անվտանգային կամ ինքնապաշտպանողական յայտարարութիւններու սահմաններուն մէջ:

Թէ Ահիւը, պարզ է, որ անհանգիստ է Ուաշինկթըն-Թեհրան ենթադրեալ համաձայնութեան մը թեական գործարքի հաւանականութենէ: Ան այդ, անվերջ կ'աշխատի ի նպատակ պատերազմական մթնոլորտի սրացման: Իսրայէլի այս առաջադրանքը հող կը գտնէ Նաեւ Ուաշինկթընի մէջ, ուր ըստ լրատուութիւններուն երկու թեւ իրար կը բախին: Դիւանագիտութիւնը ռազմական գործողութիւններէն զերազատող է պատերազմով Իրանին յանձնուողականութիւնը ապահովող հոսանքներ:

Կացութեան վտանգաւորութեան կամ բռնկումի կարելիութեան աստիճանաչափը բարձր է: Նոյնքան տրամաբանական է Նաեւ, որ կողմերը չէրթան այդ ընտրանքին, որովհետեւ հետեանքները ծաւալային առումով շատ ծանր կրնան ըլլալ: Կը շրջանառուի միջին տարբերակի տեսութիւնը: Սահմանափակ, կարճատեւ գործողութիւն, ինչ որ իր նախադէպը ունի:

Իրանի կողմէ յղուող գրաւոր առաջարկներ, ծանրագոյն ճնշումներ, որպէսզի այդ առաջարկները ներառեն ամերիկեան պայմանները: Մինչ Թեհրան կը խօսի փոխգիշուրմի, սակայն ոչ յանձնուելու կարելիութեան մասին:

Փոխգիշուրմը յայտնաբար դժգոհ կը ձգէ Իսրայէլը, որ գործարքային տարբերակը խանգարելու տարբեր խաղաթուղթեր կը փորձէ օգտագործել: Անոնցմէ մէկը դէպի Լիբանան թեժացնելն է իրավիճակը՝ սպառնալով ամբողջ երկրին. սպառնալով թիրախաւորել կառոյցներն ու յատկապէս մատնանշելով օդակայանը:

Յամենայն դէպս, յայտարարութիւններուն կամ տարածաշրջանի հասած ռազմականերու տարողութեան համապատասխան չեն պետութիւններու առած քայլերը: Միացեալ Նահանգները բաւարարուեցան իրենց ռազմական-դիւանագիտական անձնակազմը երկրէն հեռացնելով: Տակաւին դէպատուութիւնները չեն թելադրած իրենց քաղաքացիներուն լքել երկիրը կամ անոնց համապատասխան գործնական քայլերու չեն դիմած:

«Ա.»

ՄՊԻՏԱԿ ՏՈՒՆ. «ԻՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԹՐԱՄՓԻ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐԱՆՔԸ ՄԻՇՏ ԳԻՒՄՆԱԳԻՏՈՒԹԻՒՆՆ Է, ՍԱԿԱՅՆ...»

Սպիտակ տան բանբեր Զարուայն Լեւիթ յայտարարեց. «Իրանի վերաբերեալ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի առաջին ընտրանքը միշտ դիւանագիտութիւնն է, սակայն պատրաստ է անընդունակութեան պարագային մահաբեր ուժ օգտագործելու»:



«Թրամփի Իրանի հետ աշխատանքին մէջ դիւանագիտութիւնը կը նախընտրէ», ըսաւ վերջին բանակցութիւններուն որոշ յանձնարարական արձանագրեցին»:

Շար.ը՝ էջ 2

ՀԵԿՍԵԹ. «ԻՐԱՆ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԷ»

Միացեալ Նահանգներու պատերազմի նախարար Փիթ Գեյտեր յայտարարած է, որ Միացեալ Նահանգներ Իրանի հարցին մէջ բոլոր տարբերակները բաց կը պահեն, միեւնոյն ժամանակ Իրանը յորդորելով համաձայնագիր շուրջ բանակցելու: Այս մասին կը հաղորդէ «Էյ.Ն.ԻՆԻՉ»-ը:



Շար.ը՝ էջ 2

ԸՍՏ «ՈՒՈՒ ՍԹՐԻԹ ԵՐՈՒՆԸ»-Ի

ՓԵՆԹԱԿՈՆ ԹՐԱՄՓԻՆ ՅԱՅՏՆԵՑ, ԹԷ ԻՐԱՆԻ ԳԷՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԾՐԱԳԻՐԸ ՎՏԱՆԳՆԵՐ ԿԸ ՊԱՐՈՒՆԱԿԷ

«Ուոլ Սթրիթ Երոյնը» հաղորդեց, որ Միացեալ Նահանգներու պատերազմի նախարարութեան՝ Փենթակոնի ջուրկներուն մէջ հետզհետէ անող մտահոգութիւն գոյութիւն ունի:



Չինուորական բարձրաստիճան պաշտօնատարներ օրաթերթին

Շար.ը՝ էջ 8

ԲՐԻՏԱՆԻՈՅ ԽՈՐՀՐԳԱՐԱՆԻՆ ՄԷՋ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԽՈՐՀՐԳԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹԻՒՆ



Բրիտանիոյ Հայ դատի յանձնախումբը կը հաղորդէ, որ 23 փետրուարին Բրիտանիոյ խորհրդարանին մէջ տեղի ունեցած է «Ձեռնարկ անցեալը. մշակութային ժառանգութեան ոչնչացում» խորհրդակցական հետաքննութեան հոլովոյթի մեկնարկը, որուն նպատակը ուսումնասիրելն է 2023 թուականէն ի վեր Արցախի հայկական ժառանգութեան ոչնչացումը, մինչեւ այսօր ձեռնարկուած իրաւական արձագանքները, ինչպէս նաեւ արդարութեան եւ հաշուետուողականութեան հասնելու հաւանական ուղիները: Առաջին նիստին խօսք արտասանած է «Արցախի միութեան» նախագահ, Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արտակ Բեգլարեան:

Հետաքննութիւնը կը կատարեն Միջազգային փաստաբաններու ընկերակցութեան Մարդու իրաւունքներու հիմնարկը (ԻՊԱԿՐԻ)՝ համագործակցութեամբ Միջազգային օրէնքի, արդարադատութեան եւ հաշուետուողականութեան հարցերով համակուսակցական խորհրդարանական խումբի եւ Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խումբի:

Բազմակուսակցական յանձնախումբը կը նախագահէ խորհրդարանական Պրենտըն Օ'Հարան, կ'անդամակցին նաեւ պարոնուիի Հելենա Զենետին, խորհրդարանականներ Ճոն Ուիթինկոնլլը, Ճեյմս Մորտընը, Լորտ Մաք'Իննեսը, Լորտ Ալնընը եւ պարոնուիի Պուլիքը: Աշխատանքին կ'աջակցի Միջազգային փաստաբաններու ընկերակցութեան Մարդու իրաւունքներու հիմնարկի ծրագիրներու համակարգող Էյն Մաքսուելը:

Քննութիւնը պիտի ընթանայ հինգ փուլերով՝ քննարկելով.

- 1.- Մշակութային ոչնչացման վերաբերեալ ապացոյցներու եւ գոյութիւն ունեցող իրաւական արձագանքներու քարտեզագրում:
- 2.- Դիմումներու ընդունման հոլովոյթի մեկնարկ:
- 3.- Հանրային լուսամտեր՝ փորձագետներու եւ վկաներու մասնակցութեամբ:
- 4.- Վերջնական գեկուցումի հրապարակում:
- 5.- Շարունակական քննարկում՝ Բրիտանիոյ կառավարութեան եւ միջազգային հաստատութիւններու հետ:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՄԸՄ-Ի ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆԸ



Երեքշաբթի, 24 փետրուար 2026-ի երեկոյեան, ՆՕՍՏ կրամ Ա. վեհափառ հայրապետին այցելեց Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) Լիբանանի Շրջանային Նորընտիր վարչութիւնը՝ զընխաւորութեամբ տղոք. Իշխան Եղիայեանի, ստանալու համար հայրապետին օրհնութիւնը:

Վեհափառ հայրապետը իր բարձր գնահատանքը յայտնեց ՀՄԸՄ-ի գործունէութեան՝ զայն նկատելով մարդակերտումի ու հայակերտումի դպրոց, ուր մեր զաւակները ոչ միայն մարմնամարզական կրթութիւն կը ստանան, այլեւ կը լեցուին հոգեւոր, բարոյական ու ազգային արժեքներով:

Ատենապետը ընդհանուր գիծերով վեհափառ հայրապետին ներկայացուց վարչութեան յառաջիկայ ծրագիրներն ու կատարելիք աշխատանքները:

ՀՅՐ ԼԻԲԱՆԱՆԻ ԿԵՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

ՅԱՒԵՐԺԱԿԱՆ ԱՐՑԱԽ

ՊԱՏԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱՐԱ ՊՈՒՈՒՇԵԱՆ ՀՅՐ ԱՐՑԱՆԻ ԿԵՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ ԵՆԿԱՅՆԱՅՈՒՅԻՑ

ԳԵՐԱՐՈՒՄԵՏԱԿԱՆ ՅԱՅՏԱԳԻՐ

ՀԻՆԱԳՐԱԲԹ, 26 ՓԵՏՐՈՒԲ 2026 | ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԸ 8:00 «ՅԱԿՈՒ ՏԵՐ ՄԵԼԵՆԵԱՆ» ՔԱՏԵՐԱՄՈՒԼ

ՀՐԱԲԵՐ

ՍԱԼԱՄ. «ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՅԵՏԱԶԳԵԼՈՒ ԿԱՐՈՎ ՄԵԱԿ ԿՈՂՄԸ ԽՈՐՀՐԳԱՐԱՆՆԵՐ Ե, ԵՒ ՀԸՁՊԱԼԼԱՅԻՆ ԿՈՉ ԿՈՒՂՂԵՄ ԵՐԿԻՐԸ ՆՈՐ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹԵԱՆ ՉՏԱՆԵԼՈՒ»



Վարչապետ Նաուաֆ Սալամ «Նիտա Ուաթան» օրաթերթին հետ գրոյցի ընթացքին յայտնեց. «Իրան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւններու ընթացքին վրայ վերահսկողութիւն չունինք»:

Սալամ ան միաժամանակ Յրգպալային կոչ ուղղեց՝ երկիրը նոր արկածախնդրութեան չտանելու: «Կազայի արկածախնդրութեան Լիբանանի վրայ ունեցած գինը մեծ էր, եւ կը փափաքեմք, որ նոր արկածախնդրութեան մէջ չներքաշուինք», ըսաւ վարչապետը:

Անդրադառնալով գէնքի մենաշնորհման ամբողջացման՝ Սալամ ըսաւ, որ Նախարարաց խորհուրդը առանց տատանումի եւ հաստատակամօրէն յառաջ կ'ընթանայ իր այդ որոշումին գործադրութեան ուղղութեամբ՝ նկատի ունենալով, որ անիկա անդամաւորութեամբ ընտրանք մըն է, սակայն ընդունեց, որ Լիբանանի գետնէ հիսսիս անոր գործադրութեան կշռոյթը կախեալ է շարք մը ազդակներէ, որոնց շարքին է յառաջիկայ ամիս Փարիզի մէջ սպասուող լիբանանեան բանակի աջակցութեան խորհրդածրոյցի արդիւնքը:

Սալամ այդ խորհրդածրոյցի յաջողութեան նկատմամբ լատենտութիւն յայտնեց՝ նշելով, որ զայն հրափորդել երկիրները՝ Միացեալ Նահանգները, Ֆրանսան եւ Մեուտական Արաբիան նախանձախնդիր պիտի ըլլան անոր յաջողութեան պայմաններու ապահովման:

Ինչ կը վերաբերի խորհրդարանական ընտրութիւններուն, վարչապետը նշեց, որ կառավարութիւնը իր լիազօրութեան սահմաններուն մէջ գտնուող աշխատանքը ամբողջացուց, եւ վարչական ու գումարկային պատրաստութիւնները դրաւ ճիշդ ուղղութեան վրայ, սակայն 16-րդ ընտրաշրջանի գործադրութիւնն ու մագնիսացուած քարտի որդեգրման մեքանիզմը երկու կէտեր են, որոնք օրէնսդիրներուն միջամտութիւնը կը պահանջեն:

Սալամ յայտարարեց, որ կառավարութիւնը պատրաստ է խորհրդարանական ընտրութիւնները անմիջապէս իրենց ժամկէտին կատարելու՝ հիմնուելով ներքին գործոց նախարարութեան կողմէ հրապարակուած որոշումներուն վրայ:

Ան աւելցուց, որ ինչ կը վերաբերի 16-րդ ընտրաշրջանին ու մագնիսացուած քարտի որդեգրման մեքանիզմին, ապա խորհրդարանը անոնց գործադրութիւնը ուզելու պարագային պետք է այդ առնչութեամբ անորոշութիւնը փարատէ:

Սալամ ընդգծեց, թէ կառավարութիւնը պատրաստութիւնները ամբողջացուց, եւ սահմանադրութեան համաձայն ընտրութիւնները յետաձգելու կարող միակ կողմը խորհրդարանն է:

ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԴՐԱՍՏՈՒՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ՊԱՏՈՒՐԿՈՒԹԻՒՆԸ՝

ՍԱԼԱՄ. «ԵԼԵՒՄՏԱԿԱՆ ԲԱՅԻ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԽՈՐՀՐԳԱՐԱՆԻՆ ՄԷՁ ԿԸ ԳՏՆՈՒԻ»



Վարչապետ Նաուաֆ Սալամ երկ ընդունեց Դրամատուներու միութենէ պատուիրակութիւն մը՝ Նախագահութեամբ Սելիմ Աֆէյրի:

Պատուիրակութիւնը վարչապետին ներկայացուց ուսումնասիրութիւն մը, որ միութեան յանձնարարութեամբ խորհրդատու մը պատրաստած է ելեմտական բացի օրինագիծին շուրջ, որ կառավարութիւնը փոխանցեց խորհրդարանին:

Պատուիրակութեան անդամները նաեւ ներկայացուցին օրէնքը իր ներկայ տեսքով գործադրելու առումով իրենց դիմագրուած դժուարութիւնները:

Սալամ վերահաստատեց այն սկզբունքները, որոնց հիմամբ կառավարութիւնը մշակած է օրինագիծը՝ նշելով, որ դրական տրամադրուած է զայն բարելաւելուն՝ բոլոր կողմերուն իրենց պատասխանատուութիւններուն տէր կանգնելով:

«Օրինագիծը այսօր կը գտնուի խորհրդարանին մէջ, որ պետք է զայն քննարկել եւ անոր մէջ անհրաժեշտ բարեփոխումները կատարել», յայտնեց վարչապետը:

ՌԱԾԺԻ. «ԳՈՅՈՒԹԻՒՆ ՈՒՆԻՆ ՅՈՒՅԱՆԻՇԵՐ, ԹԷ ՍԱԳԼՅՈՒՄԻ ՊԱՐԱԳԱՅԻՆ ԻՍՐԱՅԷԼ ԿՐՆԱՅ ՈՒԺԵՂ ՀԱՐՈՒԱԾՆԵՐ ՀԱՏՅԵԼ ԼԻՔԱՆԱՆԻՆ ԵՒ ԿՐՆԱՅ ՊԷՅՐՈՒԹԻ ՕԳԱԿԱՅԱՆԸ ԹԻՐԱՆԱՌԵԼ»

Լիբանանի արտաքին գործոց եւ արտերկրի լիբանանացիներու հարցերու նախարար Եուսեֆ Ռաժժի ժընեյի մէջ ՄԱԿ-ի մարդկային իրաւանց խորհուրդի նիստին իր մասնակցութեան ծիրին մէջ շարք մը լրատուամիջոցներու, ներառեալ ԱՖՓ լրատու գործակալութեան հետ գրոյցի ընթացքին յայտարարեց. «Գոյութիւն ունին ցուցանիշեր, թէ (Իրանի եւ Միացեալ Նահանգներու միջեւ) մագնուսի պարագային Իսրայէլ կրնայ ուժեղ հարուածներ հասցնել Լիբանանին, ներառեալ թիրախաւորելով օդակայանին նման ենթակառուցելները»:



«Ներկայիս դիւանագիտական աշխատանքներ կը տանինք պահանջելու համար, որ լիբանանեան ենթակառուցելները չթիրախաւորուին, Նոյնիսկ եթէ հակազդեցութիւն կամ վրիժառական գործողութիւններ տեղի ունենան», ըսաւ Ռաժժի:

Նախքան այդ, «Ռոյթըրզ», մշտեղ լրագրող լիբանանցի երկու բարձրաստիճան պաշտօնատարներ, հարցորդած էր. «Իսրայէլ Լիբանանին յղեց անուղղակի պատգամ մը, թէ ուժեղ հարուածներ պիտի հասցնէ եւ պիտի թիրախաւորէ ենթակառուցելներ, որոնց շարքին օդակայանը, եթէ Յրգպալայն ամերիկեան իրանեան որեւէ պատերազմի մասնակցի»:

ԼԻՔԱՆԱՆԵԱՆ ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

● ԱՐԲԻՐՆԵՐ «Նիտա Ուաթան» օրաթերթին. «Լիբանանեան պետութիւնը առաւելագոյն ջանք կը թափէ Լիբանանը շրջանային պատերազմի հետեւանքներէն զերծ կացուցելու համար»:

Պորրին եւ վարչապետ Նաուաֆ Սալամը լիբանանցի ականաւոր պաշտօնատարներու կողքին այդ պահանջին մղելու լրագրողի մէջ դրուեցան: Արտաքին կողմերը այնքան չեն շանար հարցը լիբանանեան կողմին հետ քննարկելու, որքան զայն իբրեւ կատարուած իրողութիւն պարտադրելու:

● ԱՐԲԻՐՆԵՐ «Նիտա Ուաթան» օրաթերթին. «Խաղին թելերը» լիբանանեան ձեռքբերու մէջ չեն, եւ առաւելագոյնը, որ կարելի է կատարել, Ռաշիդընի հետ դիւանագիտական խորհրդակցութիւնները գործի լծելն է՝ փորձելով մեծ պայթումի ուրուականը հեռացնել»:

● ԼԻՔԱՆԱՆԵԱՆ բանակը հաղորդագրութիւն մը հրապարակելով յայտարարեց, թէ հարաւային Լիբանանի սահմանային շրջաններու հսկողութեան ընթացքին Մարժաայնի Սարոտա շրջանին մէջ, բանակի հսկողութեան կէտի հաստատման ընթացքին այդ կէտին մերձակայքը ենթարկուած է իսրայէլեան կրակոցներու, մինչ իսրայէլեան անօդաչու թռչող սարքեր ալ բաւական ցած բարձրութեան վրայ թռչեց կը կատարէին՝ միտնալ ժամանակ սպառնալիքներ ուղղելով բանակին, որպէսզի ան լքէ շրջանը:

● «ՆԻՏԱ ՈՒԱԹԱՆ» օրաթերթի տեղեկութիւններուն համաձայն, «խորհրդարանի նախագահ Նեպիի Պորրի իշխանութեան դեմքերուն Յրգպալայի կողմէ երաշխիքներ փոխանցեց, թէ Իրանի ամերիկեան յարձակումի ենթարկուելուն պարագային անոր թիկունք կանգնելու որեւէ պատերազմի պիտի չմասնակցի»:

● ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ աղբիւրներ «Ալխպար» օրաթերթին. «Բրիտանական կողմը Լիբանանէն ինկորցեց Կիպրոսի մէջ գտնուող ռազմակայաններու մէջ տեղակայուած իր պատերազմական օդանաւերուն արտօնել լիբանանեան օդային տարածքը օգտագործել»:

● «ԱՆՊԱՐ» օրաթերթը. «Միացեալ Նահանգներու, Մեուտական Արաբիոյ եւ Ֆրանսայի ղեկավարութեամբ ընտրութիւնները առնուազն մէկ տարիով յետաձգելու ճնշումներուն լոյսին տակ, ընտրական օրէնքին եւ անոր գործադրութեան մեքանիզմին շուրջ պայքարը այլ մակարդակի բարձրացաւ»:

● «ԵՄ.ԹԻ.ՎԻ.» կը հաղորդէ, որ ընդհանուր ապահովութեան ընդհանուր տնօրէնութիւնը անցնող ժամերուն հարաւային Լիբանանի մէջ մակրակրկիտ հետապնդման գործողութեան տեղ ձեռքբերակաւ է երկու ոչ լիբանանցի գործակալներ, որոնք «կարելու տարրերն» կը նկատուին:

● ԶԱՂԱԲԱԿԱՆ ականաւոր հեղինակութիւն մը «Ալխպար» օրաթերթին. «Խորհրդարանական ընտրութիւնները յետաձգելու արտաքին ճնշումները ուժեղ եւ ուղղակի են, եւ հանրապետութեան նախագահ ժոզեֆ Աուլը, խորհրդարանի նախագահ Նեպիի»:

● «ԷԼ.ՊԻ.ՄԻ.»-ի տեղեկութեան համաձայն, Երոպական Միութիւնը սկզբունքով 100 միլիոն տոլար գումարով պիտի մասնակցի լիբանանեան բանակի աջակցութեան:

● 95 եւ 98 օքտեան պենզինի գիները բարձրացան 6000 լ.ն.-ով եւ յաջորդաբար հասան 1.799.000 լ.ն.-ի եւ 1.842.000 լ.ն.-ի, մագնիսի գինը բարձրացաւ 2000 լ.ն.-ով եւ հասաւ 1.382.000 լ.ն.-ի, իսկ պիթթակազին գինը բարձրացաւ 17000 լ.ն.-ով եւ հասաւ 1.410.000 լ.ն.-ի:

ՃԱՏԱԼԼԱՆ «ԽՈՐՀՐԳԱՐԱՆԻ ՆՍԱՇՐՁԱՆԻ ԵՐԿԱՐԱԶԳՈՒՄ ՊԱՐՏԱԳՐԵԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹԻՒՆ ԳՈՅՈՒԹԻՒՆ ՈՒՆԻ»



Հաւատարմութիւն դիմադրութեան երեսփոխական ակադեմիան Ռաշիմ Ֆատալլա յայտնեց. «Կ'ուզեմք, որ խորհրդարանական ընտրութիւնները տեղի ունենան իրենց սահմանադրական ժամկէտին, առանց որեւէ երկարաձգման կամ յետաձգման, եւ ատիկա բոլոր լիբանանցիներու շահերն են կը թիւի, որովհետեւ ընտրութիւններուն կայացումով անոնք իրենց ձգտումները կ'արտայայտեն, սակայն գոյութիւն ունի Լիբանանի երկարաձգում պարտադրելու փորձ մը, որ կը կատարուի միջամտութեամբ օտար պետութիւններու, որոնք պաշտօնատարներու մօտ սկսան աշխատանք տանիլ ներկայ խորհրդարանի նստաշրջանի մեր ազգային շահերուն հետ որեւէ առնչութիւն չունեցող արտաքին հաշիւներու հիմամբ երկարաձգման համար»:

«Այդ հաշիւներէն մէկը իրենց այն կարծիքն է, թէ մեր համակիր զանգուածը մէկ տարի ետք աւելի պիտի տկարանայ, վերաշինութեան թողաճարար պիտի ուշանայ, եւ Իրանի դէմ ամերիկեան պատերազմի կարելիութիւն գոյութիւն ունի, ուստի մէկ տարի ետք պայմանները իրենց համար աւելի լաւ պիտի ըլլան, որպէսզի բերեն խորհրդարան մը, որ իսրայէլեան պատերազմէն ետք յառաջացած ուժերու հաւասարակշռութեան արտադրուած ըլլայ, Նոյնիսկ եթէ ատիկա սահմանադրական ժամկէտներու հաշուոյն եւ ի վնաս իշխանութեան հաւաստիութեան ու կառավարութեան աշխատանքային ծրագիրին է», նշեց երեսփոխականը:

«Գերիշխանական ըլլալ պնդողները խորհրդարանի նստաշրջանի երկարաձգման համար արտաքին միջամտութեան ամենէն շատ ներդաշնակներն են, իսկ մենք մեր երեսփոխականական ու քաղաքական դիրքէն մեկնելով կ'ընդգծեմք ընտրութիւնները իրենց ժամկէտին կատարելու անհրաժեշտութիւնը, եւ թող անոնց արդիւնքը ըլլայ քուէարկողներու կամքին համեմատ», ըսաւ ան:

Շարք՝ էջ 8

«ԱԶԳԱԿ»-Ի ՖՈՆԾԻՆ
● Վիզէն Զեմպրեճեանի յիշատակին՝
- Զեմպրեճեան ընտանիք 1.000\$

ՄՊԻՏԱԿ ՏՈՒՆ. «ԻՐԱՆԻ...»

Շարունակուած Ա. էջէն

Նախքան այդ, Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ հերքեց «ապահովմանորոշող» տեղեկութիւնները, թէ ամերիկեան բանակի սպայակոյտի պետ գոր. Տանիլ Զին դէմ արտայայտուած է Իրանի դէմ պատերազմին, եւ նշեց, թէ զօրավարը ուրիշներուն նման պատերազմը չ'ուզէ, սակայն յաղթանակը դիւրին կը տեսնէ, «եթէ Իրանի գինուորական կերպով դէմ դնելու որոշում տամ»:

«Իրանի համար չափազանց վատ օր մը պիտի ըլլայ, եթէ համաձայնութեան չհասնինք, եւ այն ամէնը, որ Իրանի հետ հաւանական պատերազմի մասին հրապարակուեցաւ, սխալ գրուած է», նշեց Թրամփ: «Որոշումը նաեւ կու տամ, եւ համաձայնութեան հասնիլը աւելի լաւ է, սակայն եթէ վարկենաք ատիկա կատարել, ապա Իրանի համար չափազանց վատ օր մը պիտի ըլլայ», աւելցուց Սպիտակ տան ղեկավարը:

Յիշեցնենք, որ Իրանի եւ Միացեալ Նահանգներու միջեւ բանակցութիւններու նոր փուլը տեղի պիտի ունենայ հինգշաբթի, 26 փետրուարին, ժընեյի մէջ:

ՀԵԿՍԵԹ. «ԻՐԱՆ...»

Շարունակուած Ա. էջէն

Քոլորաւո կատարած այցելութեան ժամանակ Յեկտեր լրագրողներու հետ գրոյցի ընթացքին վերահաստատած է, որ Նախագահ Տանըլտ Թրամփ Նախապատուութիւն կու տայ դիւանագիտական լուծումին, սակայն նշած է, որ Միացեալ Նահանգներու գինեալ ուժերը պատրաստ են արտակարգ իրավիճակներու ծրագիրներով, եթէ Իրան մերժէ համաձայնութեան գալ:

«Իրան պետք է գործարք կնքէ: Իրան կարելիութիւն ունի գործարք կնքելու: Ատիկա այն արդիւնքն է, որուն նախագահը նախապատուութիւն կու տայ: Մեր գործն է տրամադրել տարբերակներ, եւ մենք նախագահին համար տարբերակներ պիտի ունենանք, եթէ Իրան որոշէ գործարքի չգիտի», ըսած է ան:

Պատասխանելով այն հարցումին, թէ արդեօք գիտութեան հարուածները կը շարունակուին դիտարկուիլ, Յեկտեր պատասխանած է. «Ամէն ինչ սեղանին վրայ է»:

«Ատիկա նախագահին որոշումն է: Մենք այստեղ ենք՝ օգնելու ապահովել, որ գործարքը պիտի կայանայ: Եւ ես կը կարծեմ, որ Իրանի կողմէ խելամուտ պիտի ըլլար լաւ գործարք կնքել», աւելցուցած է Միացեալ Նահանգներու պատերազմի նախարարը:

ՀՀԳ ԼԻՔԱՆԱՆԻ ՊԱՏՆԵԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐՉ ՄԱՐՄԻՆ
ՇՆՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՊՈՒՄ - ԶՐՈՅՑ
Նիւթ՝ Պատանիներուն Անվտանգութիւնը Թուային Աշխարհին Մէջ
(Ընկերային ցանցեր եւ Կրիեստական բանականութիւն AI)
Կը Ներկայացնէ՝ ԱՐԱՄ ՍՈՄՈՒՆԾԵԱՆ
Տեղի կ'ունենայ Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, առաւօտեան ժամը 10:00-ին, «Ազգակ» օրաթերթի «Փիանիկ» սրահին մէջ:
Գրաւոր

ԲԱՅ ՆԱՄԱԿ
«ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԷՍ
ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ»
ՅՕԴՈՒԱՇԱՐՔԻՆ
ԱՌԻԹՈՎ



Պատուարժան խմբագրություն «Ազգակ» օրաթերթի,

Շարունակաբար չորս բաժիններով վերջերս «Ազգակ»-ի մեջ լոյս տեսաւ Այնճարի մասին պատկերագրող յօդուածաշարք մը՝ «Մէկ ընտանիքի պէս ապրում ենք այստեղ» խորագիրով, որ բաւական յստակ պատկեր մը կու տայ գիւղին ներկայ դրութեան մասին՝ ներկայացնելով հանդերձ անոր պատմական անցեալն ու անցած դժուարին ուղին: Յօդուածին համահեղինակներն են հայրենի «Յետք» թերթի աշխատակիցներ՝ Վահէ Սարուխանեանն ու Մարինէ Մարտիրոսեանը: Չենք գիտեր, թէ անոնք Այնճար ժամանելով է, որ հարցազրոյցներ վարած են քաղաքացիներ Ստրոպիլի Գառնիի Գառնիի հաստատութիւններու պատասխանատուներու հետ, թէ՛ առցանց կատարած են իրենց պրպտումները, սակայն այս պարագան այդքան ալ կարեւոր չէ՛ ներկայի արհեստագիտութեան ընծեռած դիրութիւնները նկատի ունենալով:

Պէտք է անմիջապէս ընդգծել, որ Այնճարի մասին դոյզն իսկ գաղափար չունեցողն անգամ կրնայ բաւական լայն ծանօթութիւններ եւ տեղեկութիւններ ամբարել գիւղին մասին, ինչ որ դրական եւ ողջունելի իրողութիւն է:

Չարմանալին այն է սակայն, որ Մուսա Լեռ-Այնճարի մասին խօսելով՝ կարելի չէ չիշել մուսալեռցի-այնճարցի երեւելի դէմքեր, ինչպիսիք են՝ վաղամեռիկ բանաստեղծ Եղուարդ Պոյաճեան, ազգային գործիչ Սարգիս Չէլթեան եւ գրաքննադատ, արձակագիր Պօղոս Սևապեան: Շատեր պիտի առարկեն՝ ըսելով, որ շարքը շատ երկար է, կարելի չէ բոլորը թուել, սակայն Այնճարի մասին խօսիլ եւ չիշատակել գէթ ա՛յս անունները, խոցելի եւ պակասաւոր կը դարձնէ այս յօդուածաշարքը: Առաւել եւս վերջին՝ «Ազգակ» օրաթերթի երեքշաբթի, 17 փետրուար 2026-ի «Շարունակութիւն թիւ 4»-ին մէջ անդրադարձ կատարուած է Այնճարի մէջ գործող երկու թանգարաններու՝ «Ազգագրական թանգարան Մուսա Լեռ-Այնճարի» եւ քանդակագործ Վարուժան Մարտիրեանի տուն-թանգարանին եւ զանց առնելով է Պօղոս Սևապեանի տուն-թանգարանի յիշատակութիւնը: Յիշեցնենք, որ Պօղոս Սևապեանի տուն-թանգարանը, որուն պաշտօնական բացումը կատարուած էր 2015 թուականին, Այնճարի քաղաքացիութեան 337 «Կարմիր Լեռ» կոմիտէի հովանաւորութեամբ, աննախընթաց երեւոյթ ըլլալով՝ առաջինն է իր տեսակին մէջ ո՛չ միայն Այնճարի եւ Լիբանանի, այլ նաեւ՝ ամբողջ սփիւռքի տարածքին:

Ուստի մեր փափաքն է, որ Այնճարի քաղաքացիութեանն ու պատասխանատուները Այնճարի մասին վաւերագրական յօդուած կամ ժապատէս պատրաստողներուն, Այնճար այցելողներուն կամ ընդհանրապէս Այնճարով հետաքրքրուողներուն ուշադրութեան յանձնեն Պօղոս-Սևապեանի տուն թանգարանը, որովհետեւ անկախ անառարկելիօրէն դարձած է Այնճարի այցետոմսերէն մէկը:

Բարի՛ երթ Այնճարին եւ Այնճարը կանգուն պահողներուն:

Յարգանքով՝
ԹԱՍՄԵՆ ՍԱՊԵԱՆ-ՍՈՒՐՃԵԱՆ

Պօղոս-Սևապեանի տուն թանգարանի վարիչ

Պէյրուք, 18 փետրուար 2026

ՃԵՂՈՒՄ

23 փետրուար 2026-ին «Ազգակ»-ի մէջ լոյս տեսած «Եղանակի տեսութիւն Ե.» խորագրեալ գրութեան մէջ հետեւեալ տողը պէտք է ըլլայ այսպէս.

«Ա.- «Թռչող հայրիկը».- «Վահրամ Փափագեան» թատերախումբ, Վազգէն Մուրադեանի բեմադրութեամբ»:

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԼԻԲԱՆԱՆԻ
ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼԻԲԱՆԱՆԻ
ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԵՏ

Երկուշաբթի, 23 փետրուար 2026-ին Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութեան պատուիրակութիւնը հանդիպում մը ունեցաւ Լիբանանի մշակոյթի նախարար Ղասսան Սալամիի հետ: Համազգայինի պատուիրակութեան մաս կը կազմէին՝ Շրջանային վարչութեան ատենապետ Սեմ Սիմոնեան, անդամներ՝ Անի Միսիսեան եւ Մակի Պօղոսեան, ինչպէս նաեւ՝ Համազգայինի Գեղարւեստի դպրոցներու վարչական տնօրէն Սամիլ Կարապետեան: Հանդիպումին քննարկուեցան փոխադարձ յարաբերութիւններն ու համաձայնութիւնները շարունակելու եւ զարգացնելու կարելիութիւնները:

Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութեան ատենապետը միութեան անունով շնորհակալութիւն մատուցեց նախարար Սալամիին՝ մասնաւորապէս համար: Իր կարգին, նախարարը մեծապէս գնահատեց Համազգայինի ծնողադաստիարակութեան արդիւնաւոր գործունեութիւնը: Այս առիթով նախարար Սալամի հաստատեց, որ ներկայ պիտի գտնուի



Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութեան կազմակերպած Հայաստանի Սենեկային պետական նուագախումբի ելոյթին, որ տեղի պիտի ունենայ ուրբաթ, 27 փետրուարին: Յայտնենք, որ նախարարը ստանձնեց 21 մարտին «Արմատներու կանչը» խորագիրը կրող Համազգայինի «Քնար» պարախումբի եւ «Կարէն-Սեակ նուագախումբի միացեալ ելոյթին հովանաւորութիւնը:

Հանդիպումը նաեւ առիթ հանդիսացաւ քննարկելու Լիբանանի մշակութային կենտրոնի յուզող շարք մը հարցեր եւ ծրագիրներ:

«ՃԻՆԻՇԵԱՆ ՅԻՇԱՏԱԿԻ ՉԵՌՆԱՐԿ»-Ի
ՀԻՄՆԱԳԻՐՈՒԹԵԱՆ 60-ԱՄԵԱԿԻ ՄԵԿՆԱՐԿ
«ՅԻՇԵՆՔ ՎԱՐԳԱՆ ՃԻՆԻՇԵԱՆԸ»
ՆԱԽԱՉԵՌՆՈՒԹԵԱՄԲ»



Չորեքշաբթի, 11 փետրուար 2026-ին, «Ճինիշեան յիշատակի ձեռնարկ»-ը իր հիմնադրութեան 60-ամեակի հանդիսութիւններու շարքի մեկնարկը կատարեց իր հիմնադիրին՝ Վարդան Ճինիշեանին նուիրուած նախաձեռնութեամբ:

«Յիշենք Վարդան Ճինիշեանը» խորագիրով ձեռնարկը տեղի ունեցաւ Մարաշի Հայ անտարանական եկեղեցու մէջ եւ համախմբեց՝ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, կրթական, մշակութային եւ ընկերային հաստատութիւններու պատասխանատուներ,

նէլ եւ ծառայել մարդուն՝ մարդ ըլլալու իրաւունքով:

Յիշատակի ծրագիրը համալրուեցաւ գեղարուեստական յայտագիրով մը, որ սպասարկէ միջուորտ ստեղծեց: Համազգայինի «Բարսէլ Կանաչեան» երաժշտական դպրոցի ջութակի աշակերտուհիներ Փելիա Տեմիրճեան եւ Նարինէ Խտրեան կատարեցին Ա. Կապուստիանի «Nocturne» եւ «Polka Schmittke» ստեղծագործութիւնները: Այնուհետեւ Անայիս Կետիկեան, դաշնամուրի ընկերակցութեամբ Անտրէ Էքմէքճեանի, ներկայացուց օփերային



«Ճինիշեան յիշատակի ձեռնարկ»-ի գործադիր տնօրէնութիւնը, Հայաստանի եւ Լիբանանի գրասենեակներու տնօրէնները, Խորհրդատու մարմինի անդամներ, հիմնարկի անձնակազմը եւ լիբանանահայ համայնքի բազմաթիւ գաւակներ:

Ձեռնարկի բացման խօսքը արտասանեց «Ճինիշեան յիշատակի ձեռնարկ»-ի Բարգաւաճման ծրագիրներու համակարգող եւ ընկերային ծառայող Ճեմալ Գառնի, որ խորին երախտագիտութիւն յայտնեց ներկայներուն եւ ընդգծեց, որ այս հասաւը միայն անցեալը յիշելու համար չէ, այլ կենդանի վկայութիւն մը՝ այն մարդասիրական սկզբունքներուն, զորս Վարդան Ճինիշեան կտակեց հիմնարկին: Ան շեշտեց, որ այսօր եւս մեր աշխատանքը նպատակ ունի ոչ միայն աշակցի կարիքաւորին, այլ նաեւ յոյս ներշնչել, արժանապատուութիւն պահպա-

երգեր՝ նուիրուած Վարդանանց յիշատակին:

Մեսրոպեան վարժարանի աշակերտ Մելիի Էքմէքճեան ներկայացուց Եղիշէ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնը, իսկ Համազգայինի եւ Երեւանի պետական երաժշտական համալսարանի շրջանաւարտ Արին Մարգարեան իր «Օրօր» երգով խորացուց օրուան խորհուրդը:

Օրուան պատգամը յղեց Մերձուոր Արեւելի Հայ անտարանական եկեղեցիներու միութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ, Նոր Մարաշի Հայ անտարանական եկեղեցու իրավունք վերապատուելի Բաֆֆի Մարդեան, որ իր խօսքին մէջ անդրադարձաւ ծառայութեան իմաստին՝ որպէս հաւատքի կենդանի արտայայտութեան:

Շար.ժ՝ էջ 6

ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ
ՄԻՋՈՑ ԶԷ

Ամերիկայի Միացեալ Նահանգներ եւ Իրան համաձայնած են հիւնաքարի, 26 փետրուարին ժընեւի մէջ անուղակի բանակցութիւններու երրորդ հանդիպումը կայացնել: Երրորդ հանդիպման համար նախապայման էր Իրանի կողմէ խելամիտ առաջարկի մը ներկայացումը: Կը թուի, որ այդ առաջարկը մշակուած է եւ փոխանցուած ամերիկեան կողմին, որ զան ընդունելի համարած է իբրեւ բանակցային հիմք: Այս մասին չի յայտարարուիր, փոխարէն կը ինչ-չէն պատերազմական շեփոխները: Միացեալ Նահանգներ Իրանի մօտակայքը կը կեդրոնացնեն մարտանաւոր, օդանաւակիրներ, Մերձուոր Արեւելի եւ յարակից շրջաններու մէջ իրենց ռազմականները մարտական վիճակի կը բերեն. պատերազմի նախապատրաստութիւնը բացայայտ է եւ հրապարակային:

Նախագահ Թրամփ կը յայտնէ, որ իր նախընտրութիւնը դիւանագիտութիւնն է, սակայն անհրաժեշտութեան պարագային պատրաստ է մահաբեր ուժ գործածելու: Դիւանագիտութիւնը փոխադարձ շահերու վրայ հիմնուած գիշումներով միջին լուծում գտնելու արուեստն է: Բայց բանակցող կողմերէն մէկը կը թուի, որ չ'ուզեր իր պահանջներէն որեւէ բան զիջիլ: Բանակցութիւնը այս պայմանով կը դառնայ մարտական սպառնալիքի տակ տարակարծութեան միակողմանի լուծումի պարտադրանք:

Ինչի՞ մասին է տարակարծութիւնը: Իրան կը մեղադրուի իւրանիւմի հարստացմամբ հիւլէական ռումբ արտարելու ծրագիր ունենալով: Գլխաւոր այս մեղադրանքին կողքին կան յարակից երկու պահանջներ. հրաժարիլ հեռահար հրթիռներու արտադրութենէն (եղած պահեստը չ'զգոցեցնելով) եւ դադարեցնել օժանդակութիւնը շրջանային զինեալ խմբաւորումներուն (Յճգ-պալլա, Հուսիներ...): Երեք պահանջներու ալ անմիջականօրէն չ'են առնչուիր Միացեալ Նահանգներուն: Վերջինը ուրեմն միջնորդաւորուած պայքար կը մղէ շրջանային այլ պետութիւններու հաշուին: Այդ պետութիւնները արաբական երկիրներն են... Իսրայէլ: Արաբական որեւէ երկիր Իրանէն ելող վտանգի մասին չ'է բողոքած: Կը մնայ, իբրեւ ենթադրաբար վտանգուած երկիր, Իսրայէլ: Իսրայէլի ապահովման համար է, որ Միացեալ Նահանգներ պատերազմի սպառնալիքով կը բանակցին Իրանի հետ:

Իսրայէլ իր ստեղծումէն ի վեր անդադար հակամարտութեան մէջ է շրջակայ երկիրներուն հետ: Օժտուած իր տարածքին հետ ոչ համեմատելի մարտական ահաբեկ ուժով, Իսրայէլ կը յաջողի տարածքներ գրաւել դրացի երկիրներէն ու զանոնք անօրինականօրէն պահելու համար վկայակոչել իր սպահովութեան անհրաժեշտութիւնը: Ինչ քայլի ալ դիմէ, Միացեալ Նահանգներ ու հաւաքական Արեւմուտք կը հանդուրժեն, պատճառաբանելով, որ Իսրայէլ իրաւունք ունի ինքնապաշտպանութիւնը:

Իսրայէլի եւ անոր ի նպաստ փոխանորդաբար Արեւմուտքի կատարածը ինքնապաշտպանութեան համար է միայն: Իսրայէլը շրջանային հակակշռող ուժի վերածելու համար, շրջանի շատ մը երկիրներու մէջ գունաւոր յեղափոխութիւններ բեմադրուեցան, զինեալ գործողութիւններ կատարուեցան կամ Աբրահամեան կղզուած խաղաղութեան ծրագիրներ առաջադրուեցան: Նպատակը Իսրայէլի շուրջ ապահովական դատարկութիւն ստեղծել է: Իսրայէլ չի կատարում համաձայնութիւններով ստանձնած պարտաւորութիւնները, չ'ենթարկուիր միջազգային օրէնքին: Ոչ ոք կը բողոքէ, ոչ ոք կ'ըսէ. Իսրայէլ, աչքիդ մէջ շիւղ կայ: Ով կը զօրանայ, կը դառնայ վտանգաւոր Իսրայէլի համար եւ արժանի կը դառնայ պատուհասման:

Վերադառնանք Իրանին: Իսրայէլի, ապա Միացեալ Նահանգներու կողմէ ռմբակոծումները ցանկալի արդիւնքը չ'ուրիշ: Գունաւոր յեղափոխութեան փորձ մը, ցոյցերով եւ անկարգութիւններով, վիժեցաւ: Խաղաղարար Թրամփ յօժարեցաւ վերադառնալ դիւանագիտական լուծումին, բայց ահասարուռ ռազմական սպառնալիքի տակ: Իրան պատրաստակամութիւն կը յայտնէ ընդունելու սպառնալիքը եւ անոր պատասխանելու փոխադարձ սպառնալիքով, պատերազմի ծիրը ամերիկեան մարտանաւերէն անդին, ամերիկեան բոլոր մատչելի ռազմականները հարուածելով:

Մաղթենք, որ դիւանագիտական լուծումը իրողապէս առաջնային կը դառնայ, իսկ ռազմական սպառնալիքը՝ լոյս հոգեբանական ճնշումի միջոց: Արդար լուծումի մը յանգեալու համար, կողմերը իմաստութիւնը պիտի ունենան փոխադարձ ծայրայեղ պահանջներէ, փոխադարձաբար զիջումներ կատարեն, համագործակցութեան գետին որոնեն եւ խաղաղութիւնը գէնքի փողէն հեռացնեն:

ՏԻԳՐԱՆ ԾԻՆՊԱՇԵԱՆ

«ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆ ԱՐՑԱՆԻ ՀԱՄԱՐ» ՄՐՅՈՒՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԵԶՐԱՓՈՒԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



Փետրուար 18-ին տեղի ունեցավ «Հայ ուսանողությունը Արցախի համար» ուսումնասիրություններու մրցումի ներկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը, որուն ամանցքային նիւթը Արցախ վերադարձի իրաւունքն էր:

Մրցումը կազմակերպած էր ՀՀԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը՝ նպատակ ունենալով համախմբել աշխարհասփիւռ հայ ուսանողութիւնը Արցախի հիմնահարցին շուրջ:

Մրցումը համախմբած էր 15 հայ ուսանողներ ինը երկիրներէ, որոնք ամիսներ շարունակ աշխատած են փորձագետ խորհրդատուներու հետ՝ ներկայացնելով խորքային հետազոտութիւններ Արցախ վերադարձի իրաւունքի իրաւական, քաղաքական եւ մարդասիրական կողմերուն շուրջ:

Շար.ը՝ էջ 6

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ «ՎԷՄ» ՀԱՆԴԵՍԻՆ 2025 ԹՈՒՎԱԿԱՆԻ ԹԻՒ 4-Ը



Արցանց լոյս տեսաւ «ՎԷՄ» հանդէսին 2025 թուականի թիւ 4-ը: Աշխատակիցներուն ծանր հիւանդութեան պատճառով յետաձգուած՝ յառաջիկայ օրերուն լոյս պիտի տեսնէ նաեւ հանդէսին տպագիր տարբերակը:

«Իրական Հայաստանի գաղափարախօսութեան» գիտական գնահատականը՝ խմբագրականին մէջ կը բացայայտուի ներկայիս Հայաստանի քաղաքական դաշտին մէջ շրջանառուող այդ պարզ կրկնաբանութեան ձեւաորման իրական պատճառները: Հասկացողութիւններու կաղապարներու եւ բովանդակութեան քննութեան միջոցով ցոյց կը տրուի, որ իրական ու պատմական Հայաստաններու հակադրութեան արհեստածին եւ շինծու է, իսկ անոնց շուրջ ծաւալուող լեզուական խաղերը կը ծառայեն անկախ պետականութեան փոխարէն՝ նոր հայկական «ռեզերվացիա» ստեղծելու նպատակին:

Միաժամանակ ցոյց կը տրուի, որ «իրական Հայաստան» հասկացողութիւնը որոշակի իմաստային բովանդակութիւն ունէր այն ժամանակ, երբ կը բացակայէր հայկական անկախ պետականութիւնը: Ուստի կը ներկայացուի անոր կապը հայ ազատամարտի պատմութեան այն փուլին հետ, երբ օրակարգային դարձաւ խօսքէն գործի անցնելու եւ իրական Հայաստան ստեղծելու հարցը:

«ՎԷՄ»-ի 2025 թուականի թիւ 4-ի բովանդակութեան զգալի մասը նուիրուած է մեծ բանաստեղծ Ա. Լեւոնի Իսահակեանի ծննդեան 150-ամեակին: Հանդէսի հերթական համարին մէջ տեղ գտած են նաեւ այլ ուշագրաւ յօդուածներ:

ԶԻՆՈՒՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵՆ ԽՈՒՍՈՒՄԸ 27-37 ՏԱՐԵԿԱՆ ԸՂԱՂԱՑՅԻՆԵՐՈՒՆ ԸՐԷԱԿԱՆ ՀԵՏԱՊԵՆՏԻՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԻԾ



11 փետրուարին որդեգրուեցաւ օրէնքի նախագիծ մը՝ զինուորական ծառայութեան խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները քրեական պատասխանատուութենէ զերծ պահելու տարբերակներուն վերաբերող:

86 թեր, 0 ռեմ, 5 ձեռնպահ քուէներով Ազգային ժողովը ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Հայկ Սարգսեանի նախագիծը, ըստ որուն, 27 տարին ամբողջացուցած ու պարտադիր զինուորական ծառայութիւն չկատարած քաղաքացիները պիտի կարենան վճարել ու զերծ մնալ քրեական պատասխանատուութենէն: Անոնց կարելիութիւնը պիտի ունենան վերադառնալու հայրենիք, գումար վճարելու, այդպիսով կատարելու Հայաստանի ամբողջ ունեցած իրենց պարտքը:

Սարգսեան իր հեղինակած օրինագիծով կ'առաջարկէ. «Դասալքութեան համար հետախուզուող հայաստանցիներուն քրեական պատասխանատուութենէն ազատելու հիմն զարկերակ:

Շար.ը՝ էջ 6

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ 70-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՅՈՒՆԵՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ



Փետրուար 19-ին Հայաստանի Կինոյի տան մէջ տեղի ունեցաւ ՀՀԴ Բիւրոյի անդամ, Գերմանիոյ մէջ Հայաստանի դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի 70-ամեակին նուիրուած յուշ-երեկոյ: Հանդիսութեան ընթացքին ցուցադրուեցաւ «Ձեր՝ Վահանը» ժապաւենը:



«Ես շատ երկար մտածեցի, թէ ինչպէ՛ս ներկայացնեմ Վահան Յովհաննիսեանը: Շատ մեծ պատիւ ու պարտաւորութիւն էր՝ ներկայացնել ընկերս այնպէս մը, որ իբրեւ արժեք մնայ սերունդներուն սրտերուն եւ մտքերուն մէջ», տեսաուղերծին մէջ նշեց «TV 5» պատկերափիւռի գործադիր տնօրէն Յարութիւն Յարութիւնեան՝ շարունակելով. «Վահան Յովհաննիսեան ինծի համար աւագ, մեծ ընկեր էր, կ'երեւ բախտս է, որ արժանացայ անոր մասին ժապաւեն նկարելու պատիւին»:



Վահան Յովհաննիսեանի կերպարը մարմնավորած է Պարոյր Սանթրոսեան, ժապաւենին մէջ կան արխիւային բացառիկ նկարներ: Բեմադրիչը Մարիամ Եգորեանն է, իսկ բեմագիրը՝ Լեւոն Գալստեանը:

Ժապաւենի ցուցադրութենէն ետք Վահան Յովհաննիսեանի կուսակցական ընկերներ՝ ՀՀԴ Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան, ՀՀԴ Բիւրոյի ներկայացուցիչ

Շար.ը՝ էջ 6

«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՈՒԵՍԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԿԱՅՆԱՑԱՒ ԲԵՄԱԳՐԻՉ ՍԱՄՈՒԷԼ ԹԱԿԷՈՍԵԱՆԻ՝ «ՏԱՐԻՆԵՐՍ ՄՆԱՑԻՆ ԼԵՌՆԵՐՈՒՄ» ԺԱՊԱՒԷՆԻՆ ՅՈՒՑԱԳՐՈՒԹԻՒՆԸ

«Նարեկացի» արուեստի միութեան մէջ տեղի ունեցաւ բեմադրիչ Սամուէլ Թաքեոսեանի՝ «Տարիներս մնացին լեռներում» ժապաւենին ցուցադրութիւնը:



Ժապաւենը կը ներկայացնէ Արցախի «Մարտիկ» թերթի խմբագիր, լրագրող, բազմաթիւ գիրքերու հեղինակ, Արցախի բանակի սպայ Սիրվարդ Մարգարեանի ստեղծագործական եւ ծառայողական կենսագրութիւնը:




Ձեռնարկին առաջին մասով կայացաւ Սիրվարդ Մարգարեանի «Իմ առօրեային» գիրքին շնորհահանդէսը: Այնուհետեւ խօսք արտասանեցին՝ Արցախի Գործընդերու միութեան նախագահ Նորէլ Գասպարեանը, «Արմա» իրատարակչութեան գլխաւոր խմբագիր, բանասիրական գիտութիւններու թեկնածու Արմեն Աւանիսեանը, պատմաբան Սիեր Յարութիւնեանը, Արցախի «Մայրութիւն» կազմակերպութեան նախագահ Յասմիկ Միքայէլեանը, գիրքի հեղինակ Սիրվարդ Մարգարեանն ու ժապաւենի բեմադրիչ Սամուէլ Թաքեոսեանը:



Երաժշտական համարներով հանդէս եկաւ երգիչ Գրիգոր Ղաւթարեանը, գիրքէն բանաստեղծութիւններ կարդաց երիտասարդ գրող Աննա Մակունցը, իսկ երեկոն վարեց Ալիսա Բաղդասարեանը: Ժապաւենին նպատակն է հայ հանրութեան ներկայացնել հայրենիքին իր

անմնացործ ծառայութիւնը մատուցած հայ կնոջ եւ մտաւորականի կերպարը, որուն անցած ուղին կենդանի դաս է ներկայ եւ պապազայ սերունդներուն:

ԱՆՈՒՄՆԻ ՅԵՐԱՍՊԱՆԱԳԵՏ, ՀԵՏԱԶՕՏՈՂ ԱՐԱ ԸԵԹՈՊԵԱՆ ԳԻՐԵԻ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ



Գիրքի տօնի ծիրին մէջ 19 փետրուարին Հայաստանի Երոպական համալսարանի գրադարանին մէջ կայացաւ հանդիպում՝ ցեղասպանագետ, հետազոտող Արա Ըթեփաեանի հետ:



Հանդիպման ընթացքին հեղինակը իր գիրքերը նուիրեց համալսարանի գրադարանին՝ ներկայացնելով անոնց ստեղծման պատմութիւնը, հիմնական գաղափարներն ու արդիւրագիտական արժեքը: Ան նաեւ հանգամանակի բացատրեց, թէ ինչպէ՛ս կարելի է օգտուիլ գիրքերուն մէջ ներառուած նիւթերէն՝ հետազոտական եւ ուսումնական աշխատանքներու ընթացքին:

Հանդիպումին ներկայ գտնուեցան միջազգային յարաբերութիւններու եւ իրաւագիտութեան ուսանողները, իսկ հանդիպումը անցաւ ջերմ եւ բովանդակալից մթնոլորտի մէջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՄԷՋ ԿԱՅՆԱՑԱՒ ԳԻՐԵՐՈՒ ԸՆՈՐՀԱՅՈՒՄԻՆ



Գիրք նուիրելու օրուան ընդառաջ՝ փետրուար 17-ին, Հայաստանի Պատմութեան թանգարանին մէջ կայացաւ 2025 թուականին թանգարանին կողմէ իրատարակուած գիրքերու շնորհահանդէս: Բացման խօսքով հանդէս եկաւ թանգարանի մասնաճիւղերու գծով տեղակալ Արուսեակ Ղազարեանը՝ ընդգծելով իրատարակչական գործունեութեան կարեւորութիւնը թանգարանի գիտական-կրթական առաքելութեան շրջանակին մէջ: Ան նշեց, որ իրատարակչութիւնները ո՛չ միայն կ'ամփոփեն թանգարանի գիտական հետազոտական աշխատանքի արդիւնքները, այլեւ կը նպաստեն մշակութային ժառանգութեան հանրահռ-

Շար.ը՝ էջ 6

«ԱՂԱՆՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆԱԽԱՁԵՆԱԾ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐ՝ 2020-2023 ԹՈՒՎԱԿԱՆՆԵՐՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻՆ ՆԱԿԱՏԱԿՈՒԾՆԵՐՈՒ ԿԻՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ



«Աղանուր» հիմնադրամը նախաձեռնած է տնտեսական զօրակցութեան ծրագիր՝ 2020-2023 թուականներուն պատերազմական գործողութիւններու պատճառով նահատակուածներու կիներուն համար՝ առեւտուրի դրամաշնորհներու կառուցման միջոցով:

Շար.ը՝ էջ 6

ՔԵՍԱՊԻ ԳԻՒՂԵՐԸ՝ ԿԻՆԻԿԵԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱՊՐՈՂ ՎԿԱՆԵՐԸ

ՔԵՍԱՊ ՕՍՄԱՆԵԱՆ ՍԱՐՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԶՌՉԱԿՄԱՆ ՕՐԵՐՈՒՆ ԵՒ 1909-Ի ԱՂԵՏԸ

Օսմանեան կայսրութեան մէջ 1908 յուլիսին երիտասարդ թուրքերու՝ իթթիհատականներու կազմակերպած զինուած ապստամբութեան պայմաններուն տակ սուլթան Ապտիլ Զամիտ Բ. սահմանադրութիւն հռչակեց:

Երիտասարդ թուրքերը հրապարակ իջան կայսրութեան բաղկացուցիչ բոլոր ժողովուրդներուն համար ազատութեան, հաւասարութեան, եղբայրութեան եւ արդարութեան կարգախօսով:

Օսմանեան կայսրութեան բոլոր ժողովուրդները ցնծութեամբ ընդունեցին երիտասարդ թուրքերու յեղափոխութիւնը: Պատմութեան մէջ նոր դարաշրջան մը կը բացուէր: Զայտը եւ թուրքեր կը գիրկախառնուէին փողոցներու մէջ եւ գիրար կը շնորհաւորէին: Ընդհանուր ներում շնորհուած եւ բանտերու դուռերը բացուած էին: Ամէն կողմ հանդիսութիւններ, հաւաքներ կը կազմակերպուէին:

Օսմանեան սահմանադրութեան հռչակումը ցնծութեամբ դիմաւորուեցաւ նաեւ Քեսապի մէջ:

Թուրք երեւելիներ եւ կառավարական դէմքեր Քեսապ գալով ազատութեան լուրը արեւտեցին: Անոնք ըսին, որ այլեւս խտրութիւն չկայ հայու եւ թուրքի միջեւ: Բոլորը ազատ եւ հաւասար են: Մարդիկ այտուհետեւ խաղաղ, համերաշխ եւ ապահով պիտի ապրին:

Քեսապ ասանի հրապարակը՝ հողը մեծաշուք հանդիսութիւն կազմակերպուեցաւ եւ ճանաչուեցան: Ուրախ էին բոլորը:

Եսայի աղա Մանճիկեան այդ օր զգաստութեան կոչ ուղղեց եւ թելարեց խոհեմ ըլլալ եւ չհաւատալ ու չվստահիլ թուրքին:

Մեր մեծերը լսած էին, որ հայրենիքի տեր ու պաշտպան քաջ Անդրանիկն ալ, որ Սասնոյ երկրորդ ապստամբութենէն ետք երկրէն հեռացած էր եւ Պուլկարիա կը մնար, չէր հաւատացած օսմանեան սահմանադրութեան, չէր ուզած Թուրքիա վերադառնալ եւ չէր շլացած իրեն խոստացուած բարձր պաշտօնով, դրամով եւ Տարօնէն երեսփոխան ընտրուելու առաջարկով, եւ նախընտրած էր իր պատուով ու ճակտի քըրտիւնքով համեստ օրապահիկ մը վաստակիլ:

Մեր մեծերը կ'ըսէին (իրենց բառերով), որ ամբողջ հայութիւնը, մեծ մարդիկ, գրակարգաց մարդիկ, հանգամանք ունեցող անձնաւորութիւններ, ժողովուրդի առաջ կեցող դէմքեր, բոլորը հաւատացին թուրքին: Միայն երկու հոգի, երկու գիւղացի մարդիկ, Անդրանիկը եւ Եսայի պապուկը, որոնք այթը բենը հագի գիտէին գանազանել, արեւի իմաստուն գըտնուեցան եւ չհաւատացին թուրքին:

Ազատութիւն, հաւասարութիւն, եղբայրութիւն եւ արդարութիւն խաբուսիկ կարգախօս էր: Թուրքին խոստումը շան հաջոց էր:

Սուլթան Ապտիլ Զամիտ կը մնար գահին վրայ, մութին մէջ կը գործէր եւ յարմար առիթի կը սպասէր իթթիհատականները չեզոքացնելու եւ բացարձակ փապետութիւնը վերահաստատելու համար:

Սուլթան Զամիտի հաւատարիմ զօրքերը 1909 մարտ 31-ին (նոր տոմարով՝ ապրիլ 13-ին) իթթիհատականներուն դէմ հակահատարած կատարելով Պուլիսը իրենց հակակշիռն տակ առին:

Նոյն օրը Ատանայի տեղական իշխանութիւնները հայերը

ոչնչացնելու որոշում առին: Իշխանութիւնները մեծաքանակ զէնք եւ զինամթերք բաժնեցին թուրք բնակչութեան եւ մեծաթիւ ոճրագործներ բանտերէն արձակեցին:

Ջարդերը սկսան ապրիլ 1/14-ին, Ատանա քաղաքէն եւ տարածուեցան դէպի Տարսուս, Միսիս, Մերսին, Օսմանիէ, Պահլէ, Լափաճ, Իսպահիէ, Զասանայիլի, Այսա եւ այլ շրջաններ: Տեղի տուի, Շիխ Մուրատի, Միսի, Զաճընի եւ Ֆետիմաի հայերը դիմադրութիւն ցոյց տուին: Չէթունէն զգուշանալով, թուրքերը չհամարձակեցան Մարաշի մէջ շարդ կազմակերպել:

Անտիոքի մէջ հայերու ջարդը տեղի ունեցաւ ապրիլ 6/19-ին, ղեկավարութեամբ քաղաքի երեւելիներէն Ռիֆաթ աղայի, որ պետական երեսփոխան եւ իթթիհատական էր: Մէկ օրուան մէջ քաղաքի հայութեան մեծ մասը սուրի քաշուեցաւ եւ անոնցմէ ոմանց դիակները օրերով ծփացին Ռոնկէս գետին վրայ: Միայն մէկ թուրք ընտանիք չմասնակցեցաւ ջարդին եւ իր ջրաղացին մէջ քանի մը տասնեակ հայեր պատստպարեց:

Անտիոքէն թուրքեր շարժեցան դէպի Մուսա Լեռ, բայց դիմադրութեան հանդիպելով ետ քաշուեցան:

Քեսապէն քանի մը ջորեպաններ ճամբայ ելած էին դէպի Անտիոք, ուրկէ անոնք իրենց ուղեւորութիւնը պիտի շարունակէին դէպի հեռաւոր քաղաքներ: Զազիւ քիչ մը հեռացած, դիմացէն, Անտիոքի կողմերէն փախչող քեսապցի քանի մը երիտասարդներու հանդիպեցան: Երիտասարդները ջորեպաններուն ըսին որ թուրքեր ամէն տեղ հայերը կը ջարդեն, ի սեր Աստուծոյ, մի՛ շարունակեք ձեր ճամբան, ետ դարձէք:

Ջարդերու մասին արեւի յստակ եւ սըրտածմիլիկ լուրեր սկսան հասնիլ Քեսապ: Անտիոքի, Մերսինի եւ Այսաի մէջ աշխատող քեսապցի քանի մը երիտասարդներու սպանութեան լուրերը հասած էին արդէն, իսկ քանի մը հոգիէն ալ լուր չկար:

Օրտունէ եւ շրջակայ վայրերէ Քեսապ հասնող ջորեպանները ըսին, որ հազարաւոր պաշտպանները հաւաքուած են Օրտուն եւ կը խօսուի Քեսապի վրայ յարձակումի մասին:

Քեսապի հոգեւոր պետերը, գիւղերու ներկայացուցիչները եւ ժողովուրդի բանիմաց ու ազդեցիկ նկատուող անձեր հաւաքուեցան եւ խորհրդակցեցան ինքնապաշտպանութեան դիմելու հնարաւորութեան մասին:

Ժամանակ չափելու համար որոշուեցաւ կառավարութեան դիմել եւ ապահովութեան երաշխիքներ խնդրել:

Կառավարութեան ներկայացուցիչները վստահեցուցին, որ եթէ քեսապցիք հանդարտ մնան, Քեսապի վրայ յարձակում պիտի չըլլայ:

Կառավարութեան ներկայացուցիչներուն հետ հանդիպումէն արդէն շատ քան չէր սպասուէր: Կարելոր էր միայն ժամանակ չափիլ եւ ինքնապաշտպանութեան պատրաստուիլ:

Ինքնապաշտպանութեան կազմակերպման համար զինուորական մարմինը գործի լծուեցաւ: Չէնքերը կարգի դրուեցան եւ դիրքեր ճշդուեցան:

Ինքնապաշտպանութեան մասնակիցներուն մէջէն վերջին վերապրողներէն էր Թոռուն պապուկ (հօրս հօրեղբայրը), որ ակաւատեսի վկայութիւններ արեւոյճ էր:

Ուրբաթ, 10/23 ապրիլ 1909-ի առաւօտ կանուխ Օրտունի եւ շրջակայքին մէջ կեղտոնացած հազարաւոր զինուած պաշտպանները դէպի արեւմուտք շարժելով քանի մը ուղղութիւններով յարձակման անցան Քեսապի ուղղութեամբ:

Բարձունքներէն, դիրքերու վրայ հսկող տղաք նկատեցին որ խուճանը արագօրէն յառաջանալով կը մօտենայ Քեսապի:

Խուճանին ձախ թելը շարժեցաւ դէպի Տիւզաղաճ: Տիւզաղաճցիք փախուստի դիմեցին դէպի Եքիզօլուք:

Խուճանին աչ թելը շարժեցաւ դէպի Եսկիւրան եւ Սեւ Աղբիւր: Եսկիւրանցիք յաջողեցան խոյս տալ եւ Քեսապ հասան: Սեւ Աղբիւրի ժողովուրդին մէկ մասը յաջողեցաւ փախչիլ դէպի Քեսապ, իսկ մնացեալները, գլխաւորաբար՝ տարեցներ, իրենց տուններուն մէջ սուրի քաշուեցան:

Խուճանը գրաւուած գիւղերը սկսաւ թալանել եւ հրդեհել:

Պաշտպանները առանց դիմադրութեան հանդիպելու հասան Քեսապ. անոնց միացան օսմանեան կանոնաւոր բանակի զինուորներ: Չինեալները արեւելքէն եւ հարաւէն շրջայի մէջ առին արեւմուտք: Սկսաւ սաստիկ հրացանաձգութիւնը: Գնդակները կարկուտի նման կը տեղային տուններուն վրայ:

Չինեալները ահագին գոռում-գոռումով գրոհի անցան: Զայ տղաքը անհաւասար մարտի բռնուեցան:

Չինուորական մարմինը գիտեր որ ուժերը



անհաւասար են եւ ինքնապաշտպանութեան հնարաւորութիւնները՝ սահմանափակ: Պիտի դիմադրէին որքան որ կըրնային, մինչեւ որ ժողովուրդը անհրաժեշտ իրեր եւ ուտեստեղէն առնելով փախուստի դիմէր եւ ապահով վայրերու մէջ թաքնուէր:

Քանի մը ժամուան կռիւներէն ետք թուրքեր արեւելեան կողմէն ճեղքեցին հայոց պաշտպանական դիրքերը եւ մտան արեւմտեան ծայրամասերը գտնուող տունները ու հրդեհեցին գաւակները:

Ժողովուրդը սկսած էր փախուստ տալ: Ծառեր դէպի արեւմուտք, Գալատուրան կը խուժէին, ոմանք ալ արեւմտեան բարձունքները կ'ուղղուէին եւ քարայրներու մէջ կը թաքնուէին:

Զայ կռուող տղոց զինամթերքը սպառելու վրայ էր: Կարգ մը դիրքերու վրայ դիմադրութիւնը կը շարունակուէր: Թուրքերը քայլ առ քայլ կը յառաջանային: Ութ ժամուան դիմադրութենէն ետք հրացանաձգութիւնները դադարեցան: Կռուող տղաքը քաշուեցան դէպի Գալատուրան:

Քեսապ մտնելով, թուրքեր մէկ մէկ սկսան թալանել ու հրդեհել տունները: Եկեղեցիները, դպրոցները եւ ամբողջ շուկան հրկիզուեցան:

Թուրքեր տուն առ տուն, նկուղ առ նկուղ, քար առ քար, թուփ առ թուփ կը խուզարկէին եւ իրենց ձեռք անցուցած հայր սուրի կը քաշէին կամ կրակներու մէջ կը նետէին:

Եղիսաբէր մայրիկ Գեյիթթեան-Ղազարեան (մօրս հօրեղբոր կինը) կը պատմէր, որ ինք ծնած է 1909 ապրիլ 9-ին: Նոր ծննդաբերած մայրը չէ կրցած փախուստ տալ: Թուրքեր վրայ հասած են եւ ձեռք բարձրացուցած որ սպաննեն, բայց զինեալներուն մեծաւորը վրայ հասնելով թոյլ չէ տուած՝ ըսելով. «Աստուծոյ դէմ է նոր ծննդաբերած մօր ու նորածնին վրայ ձեռք բարձրացնել. թող երթան ապրին»:

Մինչ Քեսապի վրայ յարձակումը կը սկսէր, տիւզաղաճցիք, որոնք առաջին փախուստի դիմողները եղած էին, անտառային արահետներէն յառաջանալով կտօրուան դէմ հասան Եքիզօլուք եւ Եքիզօլուքցիներուն տունները ապաստանեցան: Նոյն ժամանակ Չինարճըզի, Չազալճըզի եւ Էթօրքիւնայի բնակիչները, անհրաժեշտ իրեր, ուտեստեղէն եւ անասուններ իրենց հետ առնելով եւ մաս մը ապրանքներ ալ թաքնելով, ուղղուեցան Եքիզօլուք:

Զրացանաձգութեան ծայրերը հետզհետէ կը մօտենային, հրդեհները կը տարածուէին եւ մուխն ու ծուխը բռնած էին ամբողջ երկնակամարը:

Թուրքեր մտան Չինարճըզ, Չազալճըզ եւ Էթօրքիւնա եւ սկսան թալանել ու հրդեհել տունները: Փախստականներէն ոմանք հասած էին Եքիզօլուք, ոմանք ալ արտերէն ու անտառներէն կը յառաջանային: Թուրքեր վրայ հասնելով, ով որ բռնեցին սուրի քաշեցին: Թուրքին ձեռքը չիլնալու եւ իր պատիւը չարատարուէրու համար աղջիկ մը ինքզինք ձորը նետելով անձնասպան եղաւ:

Թուրքեր մօտեցան Եքիզօլուքի: Եքիզօլուքցիք եւ իրենց մօտ հասած փախստականները բռնեցին դէպի Պաղճաղազ ճանապարհը:

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ...

Շարունակում 4-րդ էջին

Արմեն Ռուստամյան, ՀՀ Գերատեսչության Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյան, ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյան, ինչպես նաև Վահան Յովհաննիսյանի քոլոր՝ Վիթթորիա Յովհաննիսյան, յուրեր պատմեցին Վահան Յովհաննիսյանի մասին՝ անոր պատանեկան տարիներին մինչև արցախյան ազատագրական շարժումը և բուն քաղաքական գործունեության տարիները:

Վահան Յովհաննիսյանի յիշատակին նուիրում երեկոյի ընթացքին ծածանեցաւ այն նոյն դրօշը, որ ՀՀ-ականներու նկատմամբ յարուցում ապօրինի քրեական գործի դատավարութեան ժամանակ՝ 12 դեկտեմբեր 1997-ին, դատարանի դահլիճին մէջ ծածանաւ էին Վահան Յովհաննիսյանը եւ ներկայիս ՀՀ Բիւրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ ի նշան ազատութեան:

Խորհրդանշական է, որ նոյնիսկ դատարանի դահլիճին մէջ անոնք կրցած էր դրօշը դուրս բերել վանդակէն եւ ծածանել զայն վանդակէն դուրս՝ իբրէս յիշեցում, որ ազատութեան խորհրդանշիչ դրօշը երբեք

չի գտնուիր ազատութիւնը սահմանափակող վանդակի մէջ: «Ձող այս դրօշը ձեզի ուժ է կորով տայ ճիշդ այնպէս, ինչպէս դժուար պահուն ուժ տուաւ ինձի եւ ընկերներուս», ըսած էր Վահան Յովհաննիսյան 12 դեկտեմբեր 1997-ին:

Ձեռնարկի աւարտին հանդէս եկաւ Հայաստանի վաստակավոր արուեստագետ Շուշան Պետրոսեան՝ «Երազ իմ երկիր հայրենի» երգի կատարումով:

Ձեռնարկէն ետք լրագրողներու հետ զրոյցի ընթացքին Վահան Յովհաննիսյանին եւ անոր հետ ունեցած իրենց յարաբերութիւններուն մասին խօսեցան բազմաթիւ անձեր, որոնց կարգին՝ ՀՀ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը, ՀՀ Գերատեսչության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, մշակոյթի նախկին նախարար Ռոյանոյ Շառոյեանը, ՀՀ անդամ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Չաքրեանը, ՀՀ անդամ Սամուէլ Արկոյեանը, ՀՀ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայեանը եւ ուրիշներ:

«ՃԻՆԻՇԵԱՆ ՅԻՇԱՍԱԿԻ ՉԵՌՆԱՐԿ»-Ի...

Շարունակում 3-րդ էջին

Ան ընդգծեց, որ Վարդան Ճինիշեանի ժառանգութիւնը բարեգործութեան սահմաններէն անդին է եւ կը մարմնաւորէ բարոյական ու բրիտանական պատասխանատուութիւն մը համայնքին հանդէս:

«Ճինիշեան յիշատակի ձեռնարկ»-ի գործադիր տնօրէն Էլիզա Միսասեան իր սրտի խօսքին մէջ անդրադարձաւ հիմնադիրին մեծ տեսլականին՝ նշելով, որ Վարդան Ճինիշեանի երազն էր տեսնել ինքնաբաւ եւ արծաթապատիւ համայնք մը: Ան ընդգծեց, թէ որքան ալ դժուար ըլլաւ ընդունիլը, վաթսու տարի անց մեր ժողովուրդը տակաւին կարիքի մէջ է, եւ մեր պարտաւորութիւնն է շարունակել ծառայութիւնը՝ մինչև այն օրը, երբ օգուտեան կարիքը այնքա չըլլայ:

Լիբանանի գրասենեակի տնօրէն Քրիստին Դանիէլեան-Սարգիսեան իր խօսքին մէջ յատուկ կերպով անդրադարձաւ Վարդան Ճինիշեանի կտակին: Ան նշեց, որ երբ տարի առաջ ստանձնելով իր պաշտօնը՝ իրեն փոխանցուցան էրկու հիմնական ուղերձներ՝ բխած հիմնադիրին կտակէն, որոնք կը գերադասէին ստանձնելիք պաշտօնին վերա-

բերող որեւէ պայմանագիր: Առաջինը՝ ծառայել բոլոր հայերուն, առանց խնդրականութեան, իսկ երկրորդը՝ օգուտեան հասցնել մարդուն՝ անկախ ցեղային, համայնքային կամ որեւէ այլ տարբերութեան, երբ կարիքը առաջնային է:

Ան ընդգծեց, որ այսօր ալ ձեռնարկի իւրաքանչիւր քայլ, իւրաքանչիւր ծրագիր եւ իւրաքանչիւր որոշում կը բխի այս կտակին հաւատարմի մնալու նախանձախնդրութենէ: Ան երախտագիտութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք տարիներ շարունակ ծառայեցին այս առաքելութեան, եւ վերահաստատեց խոստումը՝ շարունակելու Վարդան Ճինիշեանի ուղին ամբողջ պատասխանատուութեամբ եւ նուիրումով:

Ձեռնարկը եզրափակուեցաւ փակման աղօթքով, զոր բարձրացուց Միքիլ Արեւելի Հայ աւետարանական եկեղեցիներու միութեան ատենապետ՝ վերապատուելի Հրայր Չոլաքեան:

Այս յիշատակի ձեռնարկը դարձաւ ոչ միայն անցեալին խնամարկում, այլ նաեւ վերանորոգում ուխտ՝ հաւատարմի մնալու Վարդան Ճինիշեանի կտակին եւ շարունակելու ծառայութիւնը՝ սիրով, արծառապատուութեամբ եւ յոյսով:

«ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆ ԱՐՅԱԽԻ ՀԱՄԱՐ» ...

Շարունակում 4-րդ էջին

Ձեռնարկին մասնակցեցան՝ ՀՀ Բիւրոյի, ՀՀ Գերատեսչության Գերագույն մարմնի, Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամներ, Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, սփիւռքէն եկած ՀՀ կազմակերպական շրջաններու ներկայացուցիչներ, հիւրեր, ուսանողներ: Ներկայ էր նաեւ Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեանը:

Խօսք առին՝ ՀՀ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Յօղիկ Աշրօբեանը,

Հայաստանեայց առաքելական եկեղեցու Արցախի Ռեմբանտի խորհուրդի ատենապետ Լեւոնիկ Յովհաննիսեանը, ՀՀ Գերատեսչության գրասենեակի ծրագրիներու պատասխանատու Գեորգ Ղուկասեանը, Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեանը, ՀՀ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գեորգեանը եւ ուրիշներ:

Հաղորդեց, որ աւարտին յայտարարուեցան մըրցումին յաղթողներուն անունները:

ՉԻՆՈՒՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԵՆ...

Շարունակում 4-րդ էջին

Առաջին տարբերակով՝ ինքնակամ Հայաստան վերադառնալ ու 24 ամիս ծառայել, երկրորդով՝ 12 ամիս ծառայել եւ պետութեան վճարել 2,5 միլիոն դրամ, երրորդով՝ ծառայել 6 ամիս

ժամկետով եւ վճարել 5 միլիոն դրամ, չորրորդով՝ ծառայել 1 ամիս ժամկետով եւ վճարել 8 միլիոն դրամ: Իսկ ընդհանրապէս չծառայելու պարագային՝ վճարել 15 միլիոն դրամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ...

Շարունակում 4-րդ էջին

Հայաստանի ընթացքին ներկայացուցան հետեւեալ իրատարակութիւնները:

1.- «Աշխատութիւններ Հայաստանի պատմութեան թանգարանի» պարբերականի (1)15 եւ (2)16 համարները ներկայացուց թանգարանի Գիտական հետազոտական աշխատանքի գծով տնօրէնի տեղակալ Նոյն Երանեանը՝ անդրադառնալով ժողովածուին մէջ տեղ գտած յօդուածներուն եւ անոնց նշանակութեան մասնագիտական համայնքին համար:

2.- «Ուժ եւ գեղեցկութիւն. ընտրանի Հայաստանի Պատմութեան թանգարանի ԶԱ IV - ԶԱ IV դարերի հաւաքածուի» պատկերագիրը ներկայացուց Հայագիտութեան եւ դրամագիտութեան բաժնի գիտա-

կան հետազոտող Արմինէ Չոհրապետը՝ շեշտելով Հին Հայաստանի նիւթական մշակոյթի բացառիկ նմուշներու գեղարուեստական եւ պատմական արժեքը:

3.- «Չօրավար Անդրանիկ ՏՏՐ® 160» պատկերագիրը ներկայացուց Նոր Երկրի պատմութեան բաժնի ղեկավար Սեդա Գալստեանը՝ անդրադառնալով Չօրավարի կենսագրական ուղիին եւ անոր գործունեութեան պատմական նշանակութեան:

4.- «20 գլուխ-գործոց քարիզարեան Հայաստանի» գրքովը ներկայացուց Հնագիտութեան եւ դրամագիտութեան բաժնի գիտական հետազոտող Անի Արիստեանը՝ ներկայացնելով քարիզարեան մշակոյթի կարեւորագոյն գտածոները:

թիւնն ու այդպիսով ապահովելու ընտանիքի բարեկեցութիւնը: Ծրագրին կրնան մասնակցիլ ինչպէս սկսնակ, այնպէս ալ փորձառու կին ձեռներեցներ:

«ԱՂՆԱԽՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆԱԽԱՁԵՆՈՒԹ Ե ՏՆՏԵՍԱԿԱՆ ...

Շարունակում 4-րդ էջին

Ծրագիրը կարեւորութիւն կ'ընձեռնէ շահառուներուն զարգացնել ձեռնարկատիրական հմտութիւնները եւ կը տրամադրէ նպատակային ֆինանսական օժանդակութիւն՝ հիմնելու կամ ընդլայնելու սեփական ձեռնարկու-

թիւնն ու այդպիսով ապահովելու ընտանիքի բարեկեցութիւնը: Ծրագրին կրնան մասնակցիլ ինչպէս սկսնակ, այնպէս ալ փորձառու կին ձեռներեցներ:

ՕՐԱՏԵՏՐ

25 ՓԵՏՐՈՒՐ

- 1865 - Ճնուկ ազգային հերոս Անդրանիկ Օզանեանի, Շապին Գարահիսարի մէջ: Առանձնաշատուկ դեր ունեցաւ ազգային ազատագրական շարժման մէջ: Սասունի մէջ եղաւ ֆետայական խումբերու ղեկավար, գլխաւորեց Սերոբը սպաննած Պշարէ Խալիլի սպանութիւնը: Առաքելոց վանքի կռիւն եւ Սասունի 1904-ի ապստամբութիւնը: 1914-ին եղաւ կամաւորական առաջին զոհի հրամանատարը: Մեծ դեր ունեցաւ Չանգեզուրի պաշտպանութեան մարտերուն մէջ: Մահացաւ 1927-ին, Զալիֆորիոյ մէջ:
- 1904 - Ճնուկ Խորհրդային ռազմածովային նաւատորմի փոխծովակալ Վալերիան Սուրաբեկովի, Աստրախանի մէջ: Մահացած է 1986-ին:
- 1942 - Ճնուկ երգչուհի Ռաիսա Մկրտչեանի, Սեւանի մէջ:
- 1958 - Ճնուկ բանաստեղծ Աւագ Եփրեմեանի, Կապանի մէջ:
- 1959 - Ճնուկ թարգմանիչ եւ խմբագիր Սամուէլ Մկրտչեանի, Արագածոտնի Թալին գիւղին մէջ: Մահացած է 2014-ին, Երեւան:
- 2003 - Մահ գիտնական, գիտարար, աշխարհի մէջ առաջին լուսագնացներու մարագնացներու ստեղծիչ Ալեքսանդր Բեմուրջեանի, Պետերբուրգի մէջ: Ծնած էր 1921-ին, Վլատկակալա:

ԺԱՄԱՆՅ

ԽԱՉԲԱՆ

	1	2	3	4	5	6	7	8	9	10	11
1											
2											
3											
4											
5											
6											
7											
8											
9											
10											
11											

ՍՈՒՏՈՔՈՒ

	6			9	2		4
	2			6		1	
5	1		8				
4			8		3	9	
2			4			5	
	3			1	4		
6				7			9
	4				7	3	5
	3		9				

- ՀՈՒՆՉՈՆԱԿԱՆ**
1. Խուանց, տանջանց:
 2. Խեղացի - Հանդարտ:
 3. Արական օտար անուն - Լակ:
 4. Համարապատկան շաղկապ - Խրճիթ:
 5. Ազիլիկեան երկիր:
 6. Կրկնուած բաղաձայններ - Իրեքայաջորդ տառեր - Սահմանային տուրք (իսկ):
 7. Տակալին ցամաքացած - Լեցուն:
 8. Թարախ - Մարի Աջմաճեանի բանաստեղծական երկերէն՝ «... Գեղձ»:
 9. Հոտաւետ ծաղիկ մը:
 10. Աւագ - Գլխիկ, բնաբերել:
 11. Լիբանանի գետերէն - Թի:

Երրորդական եւ ուղղահայեաց օ շարքերով եւ սիւնակներով (ՅՅ) կազմուած գծացանցը բաղկացած է իւրաքանչիւր օ յատուկից իւրաքանչիւր յատուկի մէջ թուանշան մը գեղեցիկ՝ այնպէս մը, որ հորիզոնական իւրաքանչիւր շարք, ուղղահայեաց իւրաքանչիւր սիւնակ եւ օ յատուկից իւրաքանչիւր բաժին ունենայ յեն օ թուանշանները՝ իւրաքանչիւր թուանշան միայն մէկ անգամ գործածուելու պայմանով: Այլ խօսքով՝ ո՛չ մէկ պարագայի պարտաւորութիւն մը կրկնուի միեւնոյն շարքին, սիւնակին եւ բաժնի մէջ: Այսպէս համար՝ կարգ մը թուանշաններ իրենց ճշգրիտ յատուկներուն մէջ գեղեցիկութեամբ են:

ՆԱԽՈՐԴ ԺԱՄԱՆՅԻ ԽԱՉԲԱՆԻ ԼՈՒԽՈՒՄՆԵՐԸ

ԽԱՉԲԱՆ

	1	2	3	4	5	6	7	8	9	10	11
1	3	1	6	2	8	5	7	4			
2	8	2	7	5	4	1	9	3	6		
3	4	5	8	3	9	7	2	8	1		
4	5	8	5	9	1	8	7	4	2		
5	4	7	9	2	8	3	6	1	5		
6	4	7	9	2	8	3	6	1	5		
7	4	5	8	3	9	1	8	7	4		
8	4	5	8	3	9	1	8	7	4		
9	4	5	8	3	9	1	8	7	4		
10	4	5	8	3	9	1	8	7	4		
11	4	5	8	3	9	1	8	7	4		

Պատրաստեց՝ Տ. Մ. ԱՂԱՋԱՐԵԱՆ

ՐԱԾՈՐ «ՎԱՆԱՅ ԶԱՅՆ»-ԷՆ
Radio Voice of Van - Կանայ Զայն FM: 94.7 եւ 95 MHz

7.00- Զայրեզներ / Առաւօտ լուսոյ	5.00- «Վանայ Զայն»-ը երեկոյեան
7.03- Արեւագալի շարականներ	5.05- «Դիմանկար» առցանց հիւր՝ Հերմինէ Աւագեան (ուղիղ՝ դիմատեսքով)
7.30- «Երկու բարեւ»	6.00- Արդի մշակումով ժողովրդային երգեր
8.30- Լուրեր - Առողջապահական խորհուրդ	6.30- Լուրեր - Առողջապահական խորհուրդ
9.00- «Երկու բարեւ»	6.50- Խանդավառ երգեր
10.00- Չուգերգեր	7.30- Աշուղական երգերու արդի կատարումներ
10.30- Հայկական աշխարհի լուրեր (ուղիղ՝ դիմատեսքով)	8.00- Օրուան երգիչ (Շողիկ Թորոսեան)
10.45- Լիբանանահայ երգիչներու կատարումներ	8.30- «Կենաց ծառ» (Մովսէս Շիրակիի հետ)
11.00- «Հայեացք Երեւանից», Վահագն Չաքրեանի հետ (ուղիղ՝ դիմատեսքով)	9.15- Ետդատային երգեր
11.30- Սփիւռքահայ երգիչներու կատարումներ	9.30- Հայկական աշխարհի լուրեր (կրկ.)
12.00- Աստի-թատրոն	9.45- Հայրենի սիրուած երգիչներու կատարումներ
12.20- Ժողովրդային երգեր	10.30- Չուգերգեր
1.00- Ազգային-հայրենասիրական երգեր	11.00- Ֆրանսական երեկոյ
1.30- Լուրեր - Առողջապահական խորհուրդ	12.00- Յիշատակելիները / Յեղափոխական երգեր
2.00- «Յիշատակելիները» (Քրիստափոր Վերմիշեան)	2.00- Լոր երգեր
2.05- Յեղափոխական երգեր	3.00- Կրկնութիւններ
3.00- «Զըլ եմ պիոյմու» (ուղիղ՝ դիմատեսքով)	4.30- Հայերէն այլազան երգեր
4.00- Արաբերէն երգեր	6.00- Հանդարտ երաժշտութիւն

Չոր մնայուն ընկերակիցը **Radio Voice of Van:Live**

DOWNLOAD Google Play App Store

ՆՆՍԱՐ

ՅՈՒԹՊՈՒԼԸ ԵՒ ԹՈՒԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՇՒՆՆԵՐԸ

Ծիշո Է, որ ֆուտբոլը դաշտին վրայ կը խաղցուի եւ ոչ թէ գրասեղանին ետեւ, եւ դաշտէն դուրս հաշիւները դաշտին վրայ միշտ ալ չեն քալեր, բայց մէկ բան կայ, որ տակաւին ՅԱՐՄ Պուրճ Զամուտի համար կան 12 կէտեր, զորս շահելու համար պէտք է պայքարիլ:



12 կէտերը թուաբանական հաշիւով շատ բան կրնան փոխել: Այժմ 16 կէտեր ունեցող ՅԱՐՄ Պուրճ Զամուտ կրնայ 28-ի հասցնել իր կէտերը՝ յոյսով, որ Ղատ Աֆտալ եւ Իծթիմահի կէտեր կորսնցնեն իրենց յաջորդ 4 մրցումներէն:

Մենք բան չունինք կորսնցնելիք, եւ ճշումը անելի Ղատ Աֆտալի եւ Իծթիմահիի վրայ է: Մենք անցեալ մրցումին Նոր բան մը սորվեցանք, որ պատրաստ պէտք է ըլլանք մրցելու ոչ միայն 11 մարզիկներու դէմ, այլ 14 մարզիկներու Նոյնիսկ: Ուրեմն մեր առաւելագոյնը պէտք է տանք, հանդարտ ձեռով վարուիլք մրցակից մարզիկներու, Նոյնիսկ իրաւարարներու սուղիչներուն եւ որոշումներուն հետ: Ունինք բոլոր կարողութիւնները կողմնակալներու եւ բնաւ չվատահեղու 1 մարզիկի: Զեռուէն կրնանք հարուածել, կարճ եւ դիւրին փոխանցումներով կրնանք

յոզնեցնել մրցակից խումբերը եւ կեդրոնական ամեն մէկ մրցումի վրայ առանձին:

Այս շաբաթ մրցակիցը Զարաթթ Շապապն է: Կեդրոնական միայն անոր վրայ: Զարաթթ Շապապ միայն 1 կէտ շահած է 10 մրցումներէն: Լաւ պէտք է կեդրոնական անոր վրայ, եւ այդ ձեռով է, որ կրնանք միայն հանգիստ խաղ խաղալ: Պայքարի ոգին կայ, բայց շատ անգամ առանց գնդակի խումբը լաւ չի շարժիր դաշտին վրայ: Պէտք է իրար լաւ դիտել, ճիշդ դիրքեր առնել եւ գնդակը ստանալուն պէս յարմար փոխանցում կամ հարուած պէտք է տալ:

Զամակիրներէն կը սպասուի ներկայ ըլլալ Սաֆայի դաշտ, մասնաւոր իր այս շաբաթուան մրցումը «մեր» դաշտին վրայ է:

ԿԱՐՕ Կ.

«ԵՒՐՕ 2029»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՍՔԵԹՊՈՒԼԻ ԽՈՒՄԲԻ ՑԱՆԿԸ ՉՏՈՒՄԻ ՄՐՅՈՒՄԻՆ



Յայաստանի պասքեթպոլի ազգային հաւաքակազմի մարզչական շտապը հրապարակեց ընդլայնուած կազմը, որ պիտի մասնակցի «Եւրո 2029» պասքեթպոլի գտումի մրցումին՝ Պուկարիոյ դէմ (2 մարտին): Ազգային խումբը սերայ մասնագետ Պոկտան Զարաչի գլխավորութեամբ սկսած է պատրաստուիլ Երեւանի մէջ տեղի ունենալիք մրցումին:

Կարեն Մելիքեան - Ուրարտու Դաւիթ Խաչատրեան - Զատիս Կզաւիթ Զիլիսեան - Զոտան Փրեպի (Քանադա) Տարիու Մաքլի - Պուրճ (Ֆրանսա) Դանիէլ Սանամեան - Խիմքի (Ռուսիա) Մարատ Միքայէլեան - ԲԿՄԱ Արայիկ Գեորգեան - Ուրարտու Արթուր Աւագեան - Օլիմպիական Ներսէս Աւագեան - Զատիս

Ստորեւ՝ ընտրուած մարզիկները. Ալպերթ Թադեւոսեան - Էրեբունի Եուրա Մելիքեան - Սթարուինկ Դազե (Չուիցերիա) Վալերի Աղաջանեան - Կաթ Կոնիսիա (Լեհաստան) Դանիլ Կիրակոսեան - Ուրարտու Արկաղի Մկրտչեան - Ուրարտու Դանիլ Գեորգեան - Ուրարտու Տիգրան Մկրտումեան - ԲԿՄԱ

Խումբին Յայաստանի քաղաքացիութիւն ստացած մարզիկն է Տարիու Մաքլի, որ Ֆրանսայի բարձրագոյն դասակարգի Պուրճ խումբի աստղերէն մէկն է: Պիտի բացակային Անտրէ Սփայթ - Մկրտչեան եւ Արտեմ Տաւակալեան, որոնք վիրաւոր են:

ՊԱՍՔԵԹՊՈՒԼ

ՀՄԸՄ ՊԷՅՐՈՒԹԻ ԱՂԶԿԱՆՑ ԽՈՒՄԲԸ ԿԸ ՀԱՄՆԻ Բ. ՀԱՆԳՐՈՒԱՆ



Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Գ. դասակարգի պայտեանութեան մրցումներուն, ՅԱՐՄ Պէյրուօ իր յաջորդական 3-րդ մրցումին յաղթելէ ետք Ատապ Ուս Ռիսատա Բֆարշիմային, հասաւ յաջորդ հանգրուան:

ՅԱՐՄ Պէյրուօ, որ վերջին անգամ երիտասարդ հայ մարզիկներով կազմուած խումբ մըն է, իր առաջին մրցումին

70-25 արդիւնքով յաղթած էր Ուիլնըրդ Ռիստիին, ապա 59-34 արդիւնքով՝ Ամալ Պիքֆայային:

Յոյսով, որ յաջորդ հանգրուանին ալ յաջող ելոյթներ ունենալով եւ լաւ արդիւնքներ ձեռք ձգելով, ՅԱՐՄ Պէյրուօյի աղջկանց խումբը կը բարձրանայ Բ. դասակարգ:

ՓԻՆԿ ՓՈՆԿ

ՏԱՐՈՒԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՅԱՇՈՒՄՆԵՐԸ



Լիբանանի փինկ փոնկի ֆետերատիոնը վերջին շաբաթներուն կազմակերպեց տղոց եւ աղջկանց տարուան առաջին մրցաշարը՝ «Պոնիա 1», որ բաժնուած էր նահանգներու համաձայն:

Պէյրուօյի նահանգէն ՅԱՐՄ Պէյրուօյէն (տղաք) մասնակցեցան վեց մարզիկներ, եւ մրցումներու աւարտին Միսաթ Պոյաճեան գրաւեց երկրորդ դիրքը, իսկ Շարափէ Մարուն՝ 3-րդ դիրքը:

Լեռնալիբանանի նահանգէն մասնակցեցան ՅԱՐՄ Պուրճ Զամուտ, ՅԱՐՄ Ճիւնի եւ ՅԱՐՄ Անթիլիաս՝ 14 մարզիկներով:

Աղջկանց մրցումներուն ՅԱՐՄ մասնակցեցան 9 մարզիկներով՝ մարզիչ Լարա Բէլէպաշեանի գլխավորութեամբ: Մրցումներու աւարտին ՅԱՐՄ Պէյրուօյէն Լոռի Եսինեան գրաւեց երրորդ դիրքը, իսկ Նոել Բէլչիշեան՝ 4-րդ դիրքը:

ՔՈՆՑԵՍՍԱՐՏ

ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՍԹՐԱՆՃԱՅԻ ՄՐՅԱՇՈՒՄՆԵՐԸ ՄԿՍԱԻ

Այս շաբաթ Սֆիայի (Պուկարիա) մէջ սկսաւ միջազգային բռնցքամարտի հնագոյն մրցաշարքերէն մէկը՝ Սթրանճայի բաժնի մրցաշարքը:

Առաջին օրուան մրցումներուն ելոյթ ունեցան 5 հայ բռնցքամարտիկներ, որոնցմէ 4-ը յաղթեցին եւ կը շարունակեն իրենց պայքարը այս հեղինակաւոր մրցաշարքի մետալներուն համար:

Միակ անարդար պարտութիւնը կրեց 90 քկ կշիռի բռնցքամարտիկ Նարեկ Մանասեան, որ յստակ առաւելութիւն ունէր մրցակից Ռոսելին Պալեւսիի վրայ: 5 իրաւարարներ տարբեր կարծիքներ ունեին: Երեք ռաունտներէ ետք, պրագիցի եւ դազաի իրաւարարները 30-26 արդիւնքով յաղթանակ շնորհեցին Մանասեանի, մինչ ուրբանացի, սերայ եւ կալեցի իրաւարարները 29-28 արդիւնքով առաւելութիւն տուին պուկար բռնցքամարտիկին: Պալեւսի յաճախ կը խուսափէր հարուածներու փոխանակումէ, որուն պատճառով ալ իրաւարարը մէկ կէտ խլեց անկէ: 29-28 արդիւնքով յաջաջեցած պուկարացի մարտիկէն չխուսեցաւ այդ կէտը, որ 28-28-ի պարագային հայ մարզիկը պիտի հասներ յաջորդ հանգրուան:

50 քկ կշիռի մրցումներուն, Ռուտոֆ Գարբոյեան իրաւարարներու միաձայն որոշումով յաղթեց Ռատուկ Արսլանովին (Թիւրքմենիստան) եւ հասաւ քառորդ աւարտական: Անոր յաջորդ մրցակիցը պիտի ըլլայ Պիլալիսապաշի Նազարովը (Ազրպէյճան):

70 քկ կշիռի մրցումներուն, Յարութիւն Յակոբկոյիսեան իրաւարարներու որոշումով յաղթեց չեխ



Քելվին Սոքիասիին եւ հասաւ 1/8-րդ աւարտական, ուր պիտի մրցի ամերիկացի Լաւանթ Պրաուսլիի դէմ:

75 քկ կշիռի մրցումներուն, Մարատ Միքայէլեան իրաւարարներու միաձայն որոշումով յաղթեց պուկարացի Սթեփան Սթրախիլովին եւ հասաւ 1/4-րդ աւարտական, Անոր յաջորդ մրցակիցը պիտի ըլլայ Կապրիլէ Կուլիտին (Իտալիա):

60 քկ կշիռի մրցումներուն, Արթուր Բազեան իրաւարարներու (4-1) արդիւնքով պարտութեան մատնեց իրաւարար Ատամ Զեպիոնը եւ հասաւ 1/8-րդ հանգրուան: Բազեանի մրցակիցը պիտի ըլլայ ամերիկացի Սալիմ-Էլիս Պելը, որ նախորդ փուլին յաղթած էր Ռուսլան Զուլուեպայեանին (Ղազախստան):

Վրաստանը ներկայացնող հայ մարզիկ Գոռ Այվազեան (55 քկ) յաղթեց թուրք ներկայացուցիչին եւ հասաւ 1/8-րդ հանգրուան:

«ՓՐԵՄԻԵՐ ԼԻԿ»

ՄԱՆՉԵՍԹԵՐ ԵՈՒՆԱՅԹԸՆ ԼԻՎԵՐՓՈՒԼԻ ՄԷՉ ՅԱՂԹԵՑ ԷՎԵՐԹԸՆԻՆ

Անգլիոյ «Փրեմիեր Լիկ»-ի 22-րդ հանգրուանի վերջին մրցումին, Մանչեսթըր Եունայթըտ Լիվըրփուլ քաղաքը կը գտնուէր կարեւոր մրցում կատարելու համար Էվըրթընի դէմ:

Մրցումը միայն 1 կողմ ակնատես եղաւ, երբ գեղեցիկ հակադարձակումէ մը ետք, սլովենացի Պեկիմին Շեքքո 71-րդ վայրկեանին նշանակեց շատ կարեւոր կողմը, որուն շնորհիւ Եունայթըտ հաստատուեցաւ 4-րդ դիրքին վրայ:

Շեքքո, որ 2026-ին միայն 3 մրցումներ հիմնական կազմէն խաղացած է, իր 8 մասնակցած մրցումներուն 6-րդ կողմ նշանակեց, Էվըրթըն 37 կէտերով մնաց 9-րդ դիրքին վրայ:

Այս հանգրուանին, հիւսիսային Լոնտոնի տեր պիտի Արսենալ 4-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնած էր Թոթեմհեմը, այս վերջինիս դաշտին վրայ: Բ. դիրքը գրաւող Մանչեսթըր Սիթի 2-1 արդիւնքով



քով յաղթած էր Նիւքեմբլին, մինչ Լիժ Եունայթըտ կէտ մը խլած էր Ասթոն Վիլայի (3-րդ) դաշտին վրայ (1-1):

Լիվըրփուլ 97-րդ վայրկեանին կողմ նշանակելով 3 կէտերով վերադարձած էր Լոթիսկիսի «անտառ»-էն, մինչ Չելսի իր դաշտին վրայ 1-1 արդիւնքով հաւասարութեամբ աւարտած էր Պրնկիի դէմ իր ելոյթը:

ԸՍՏ «ՊԼՈՒՄՊԵՐԿ»-Ի

ԹՐԱՄՓ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՄԻՆՉԵԻ 4 ՅՈՒՆԻՍ ԱՄԲՐՏԵԼ ՌՈՒՄ-ՈՒՔՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամֆի ջանքերը՝ վերջ դնելու Ուքրաինոյ ռուսական ներխուժումին, կը ձախողին. խաղաղութեան բանակցութիւնները յայտնուած են փակուղիի մէջ, իսկ մարտական գործողութիւնները չորս տարուան պատերազմէն ետք հիմնականին մէջ սթաթիս քոյի վիճակի մէջ են: Այս մասին կը գրէ «Պլումպըրկ»-ը:



Դաշնակիցները կ'ըսեն, թէ Միացեալ Նահանգներ կը ձգտին համաձայնութեան հասնիլ նախքան 4 յուլիսը, երբ Թրամֆի պիտի հիւրընկալէ Միացեալ Նահանգներու անկախութեան 250-ամեակի տօնակատարութիւնները: Սակայն, ըստ եւրոպացի եւ ՕՊՁԱ-ի բարձրաստիճան պաշտօնատարներու, չկայ որեւէ նշան, որ Ռուսիոյ նախագահ Վլադիմիր Փուլինը պատրաստ է կնքելու համաձայնագիր մը, որ չի բաւարարէր իր հիմնական պահանջները:

Ըստ աղբիւրներու, բանակցութիւնները արդէն իսկ խախտած են ըսնի մը վերջնամակետներ, եւ նոյնիսկ Միացեալ Նահանգներու որոշ պաշտօնատարներ առանձնազորոյցներու մէջ կը խոստովանին, թէ որեւէ նշան չեն տեսներ, թէ Փուլին պատրաստ է իր առաւելապաշտական դիրքորոշումներէն նահանջելու:

ԹՐԱՄՓ «ՇԻ ՃԻՆՓԻՆԿ ԱՅՍ ՏԱՐՈՒԱՆ ՎԵՐՋԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՈՒԱՇԻՆԿԹԸՆ ՊԻՏԻ ԱՅՅԵԼԷ»



Չինաստանի նախագահ Շի Ճինփինկ այս տարուան վերջաւորութեան Ուաշինկթըն պիտի այցելէ: Այս մասին յայտնած է Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամֆի:

«Ես Չինաստան պիտի երթամ ապրիլին, իսկ ան այստեղ պիտի գայ այս տարուան վերջաւորութեան», ըսած է Միացեալ Նահանգներու նախագահը:

Նշենք, որ Միացեալ Նահանգներու եւ Չինաստանի ղեկավարները վերջերս հեռաձայնային հարդրակցութիւն ունեցած էին:

ԹՐԱՄՓ «ԿԸ ԿԱՐԾԵՄ, ԹԷ ՔՈՒՊԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ ՄԸ ՊԻՏԻ ԿՆՔԵՆՔ»

Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամֆի յայտարարեց, թէ Ուաշինկթըն Զուպայի իշխանութիւններուն հետ կը կատարէ երկխօսութիւն մը, որ հաւանաբար համաձայնութեան մը գոյացման յանգի:

«Մենք Զուպայի ժողովուրդին եւ Զուպայի մէջ բարձրագոյն մակարդակի պաշտօնատարներուն հետ կը խօսինք: Նայինք, թէ ինչ պիտի պատահի», ըսաւ Սպիտակ տան ղեկավարը:

Թրամֆի Ֆլորիտայի մէջ լրագրողներու հետ իր գրոյցին ընթացքին ատեցուց. «Կը կարծեմ, թէ Զուպայի հետ համաձայնութիւն մը պիտի կնքենք»:

Թրամֆի Վենեզուելայի նախագահ Նիքոլաս Մատուրոյի ձեռքապահումէն ետք անոր դաշնակից Զուպայի նկատմամբ ճնշումը եւ սպառնալիքները ատեցուց:

Զուպայի արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարեց. «Յաւանան պատրաստակամութիւն կը յայտնէ վերականգնելու եւ ընդլայնելու Միացեալ Նահանգներու հետ երկկողմանի գործակցութիւնը՝ դիմակայելու համար հասարակաց սպառնալիքները»:

ԻՐԱՆԻ ԿՈՒՎԱՐՈՒԹԵԱՆ ԲԱՐՔԵՐԸ ԿԸ ՆՇԷ

«ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԵՆ ԿԸ ՆԱԽԵՆՏՐԵՆՔ, ՍԱԿԱՅՆ ԵՐԿՈՒ ԸՆՏՐԱՆՔՆԵՐՈՒՆ ԱԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ»

Իրանի կառավարութեան բանքեր Ֆաթիմա Մոհաժեբանի թեմերակի մէջ մամուլի ասուլիսի ընթացքին յայտարարեց. «Դիւանագիտութիւնը պատերազմէն կը նախընտրենք, սակայն երկու ընտրանքներուն ալ պատրաստ ենք»:



«Դիւանագիտութիւնը կը նախընտրենք, սակայն զգալի գործիքները պիտի օգտագործենք՝ հաշիւներու որեւէ սխալ արգիւելու համար», նշեց ան:

«Իրանեան զինեալ ուժերը կը հետեւին ամէն վտանգի, բարձր պատրաստութեան մէջ են, եւ վերջին ռազմափորձերը այդ մէկը փաստեցին», ատեցուց Մոհաժեբանի:

Իրանեան կառավարութեան բանքերը նաեւ յայտնեց, թէ համալսարանի ուսանողները ցոյց կատարելու իրաւունք ունին, սակայն պէտք է «կարմիր գիծերը» անցնին:

Իրանի արտաքին գործոց փոխնախարար Զաքեմ Լարիպապատի իր կարգին յայտարարեց. «Դուք փորձեցիք պատժամիջոցներ կիրարկել եւ Իրանի դէմ պատերազմ սկսիլ, սակայն ոչինչի հասաք: Յիմա ժամանակն է դիւանագիտութիւն եւ յարգանք ցուցաբերելու, Իսլամական հանրապետութիւնը պիտի դիմորդէ որեւէ թաղաքական կամ զինուորական դաւաճումը»:

Անդրադառնալով վերջերս Իրանի մէջ տեղի ունեցած բողոքի ցոյցերուն ժամանակ զոհերու թիւին, Իրանի արտաքին գործոց փոխնախարարը

տաքին գործոց փոխնախարարը պնդեց, որ տարբեր աղբիւրներու կողմէ ներկայացուած թիւերը քաղաքական նպատակներով «յորինուած» են:

«ՌԻԱ Նովոսթի» հաղորդեց, թէ Իրանի պաշտպանութեան նախարար Ազիզ Նասիրազատէ յայտարարած է, թէ Իրան չի ձգտիր պատերազմի, սակայն Միացեալ Նահանգներու յարձակումին պարագային Իսլամական հանրապետութիւնը թշնամիներուն պիտի տայ այնպիսի դաս, որ անոնք երբեք պիտի չմոռնան:

«Իրանի իսլամական հանրապետութիւնը պատերազմ չի փնտռեր, սակայն եթէ պատերազմը երկրին պարտադրուի, անիկա ինքզինք պիտի պաշտպանէ ամբողջ ուժով եւ թշնամիներուն պիտի տայ այնպիսի դաս, որ անոնք երբեք պիտի չմոռնան», ըսած է Նասիրազատէ:

Յիշեցնենք, որ Իրանի եւ Միացեալ Նահանգներու միջեւ բանակցութիւններու նոր փուլը տեղի պիտի ունենայ հիւնզաբթի, 26 փետրուարին, ժընեւի մէջ:

ՄԵՏՎԵՏԷ «ՌՈՒՄԻԱՆ ՇԱՀԱԳՐԳՈՒՄԸ ԶԷ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՎԱՄԱՐՏՈՒԹԵԱՄԲ»

Ռուսիան շահագրգռուած չէ համաշխարհային հակամարտութեամբ: Այս մասին ԹԱՍՍ-ի, «Ռոյթըրզ»-ի եւ «Ուորլոնգո»-ի հետ հարցազրոյցի ընթացքին ըսած է Ռուսիոյ անվտանգութեան խորհուրդի փոխնախագահ Տիլիտի Մետվետս:

«Մենք խելագար չենք: Մենք ասիկա հարկը անգամ ըսած ենք: Համաշխարհային հակամարտութիւնը որո՞նք է պէտք», ըսած է Մետվետս:

Ան ատեցուց, որ Ռուսիոյ նախագահ Վլադիմիր Փուլին չի կրնար բացառել հիւլէական կործանող սեղմելու կարելիութիւնը:

«Իրաքանչիւր անձ, որ առաջադրուած ու ընտրուած է հիւլէական տերութեան նախագահ, ատիկա չի կրնար բացառել: Հակառակ պարագային ան պարտաւոր է հրաժարական տայ», ըսած է Ռուսիոյ Անվտանգութեան խորհուրդի փոխնախագահը:



«Ռուսիան վերջին 100 տարուան ընթացքին առնուազն 19 երկրի վրայ յարձակած է: Այս մասին յայտնած է Եւրոպական Միութեան արտաքին ու անվտանգութեան քաղաքականութեան բարձրագոյն յանձնակատար Զայա Զալլաս:

«Այս երկիրներէն ոչ մէկը յարձակած է Ռուսիոյ վրայ: Մենք պէտք է Ռուսիայէն զիջումներու հասնինք՝ անոնց զինուորական պիւտճէի, բանակի կամ հիւլէական զենքի սահմանափակման հարցին մէջ», ըսած է Զալլաս:

ՓԵՆԹԱԿՈՆ ԹՐԱՄՓԻՆ ՅԱՅՏՆԵՑ...

Շարունակուած Ա. Էջէն

յայտնած են, որ իրենք Սպիտակ տունը ուղղակի կերպով զգուշացուցած են, թէ Իրանի հետ զինուորական լայնածաւալ ճակատում մը ամերիկեան վարչակազմի նախնական պատկերացումը գերազանցող ռազմավարական ու մարդկային վտանգներ կը պարունակէ:

Ըստ «Ուոլ Սթրիթ Ժընըլ»-ի, ամերիկեան բանակի միացեալ սպայակոյտի պետերը, նախ եւ առաջ զօր. Տան Զէյնը նախագահ Տանըլտ Թրամֆին ներկայացուցած են մանրամասն գեկուցումներ, որոնց մէջ ընդգծած են, թէ ներկայ յարձակումը «համաշխարհային ապահովական բացերու յառաջացման» կը յանգեցնէ:

Անոնք զգուշացուցած են, թէ Միջին Արեւելքի մէջ բաց հակամարտութիւն մը պիտի սպառէ «Փայթրիթ» եւ «Թատ» հրթիռներուն նման «իմաստուն» զինամթերքներն ու հակահրթիռային պաշտպանութեան համակարգերը, ինչ որ կը սկսուի արդէ այլ շրջաններու մէջ իր ռազմավարական հաւանական կորուստները, մասնաւորաբար Չընդկաց ուղիներու շրջանին մէջ Չինաստանը զսպելու Միացեալ Նահանգներու կարողութիւնը:

Օրաթերթը լուսարձակները կեդրոնացուց «Իրանեան հակադարձութեան» բնոյթին

նկատմամբ Փենթագոնի մտավախութիւններուն վրայ:

Պաշտօնատարները նշած են, թէ Թեհրան կարողութիւն ունի հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով շրջանին մէջ ամերիկեան ռազմակայաններն ու դաշնակիցներու կենսական կառուցները թիրախաւորող յարձակումներ շղթայագրելու:

Օրաթերթին համաձայն, զօրավարները այն մտավախութիւնը ունին, որ վիրահատական սահմանափակ ու արագ հարուած վերածուի շրջանային համապարփակ պատերազմի մը, որուն սահմանները վերահսկողութեան տակ պահելը դժուար կ'ըլլայ եւ կարելի չէ անոր աւարտը կանխատեսել:

ՃԱՏԱԼԼԱ «ԽՈՐՀՐԳԱՐԱՆԻ...»

Շարունակուած 2-րդ Էջէն

«Այս փուլը տոկոսներու, համբերութեան, պատրաստութեան եւ պատրաստակամութեան փուլն է: Մենք պէտք է հարցերը լիբանանեան պետութեան պատասխանութիւնը նկատենք: Բոլորը հարց կու տան, թէ ո՞ր պետութեան մասին կը խօսինք, եւ ատիկա արդար հարցում մըն է, սակայն կը խօսինք ներկայ ժամանակահատուածին եւ ներկայ փուլին մասին»:

«Ներկայ յարձակումներուն ի տես կ'ուզենք, որ ներկայ կառավարութիւնն ու պետութիւնը իրենց բոլոր հաստատութիւններով իրարայեւան այս յարձակումներուն նկատմամբ իրենց ամբողջական պատասխանատուութեան տեր կանգնին, եւ պիտի շարունակենք հետեւի, պահանջել ու պետութիւնը յորդորել, որ իր ժողովուրդին նկատմամբ իր պարտաւորութիւններն ու պարտականութիւնները կատարէ», յայտնեց Ֆատիլլա:

ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ԹՐԱՄՓԻՆ՝

ՀԵՐՅՈՎ «ԻՍՐԱՅԷԼ ՕՐԷՆՔԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՏԱԿ ԵՂՈՂ ՊԵՏՈՒԹԻՒՆ Է»



Իսրայէլի նախագահ Իսիաք Յերցոկի գրասենեակը պատասխանելով Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուի ներում շնորհելու Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամֆի պահանջին յայտնեց. «Վարչապետին դիմումը արդարադատութեան նախարարութեան մօտ իրաւական խորհրդատուական կարծիք ստանալու համար է, եւ միայն քայլերու ամբողջականութեան համար է»:

Գրասենեակը նշեց, թէ Յերցոկ տակաւին այդ առնչութեամբ որեւէ որոշում չէ տուած, հակառակ Թրամֆի յայտարարութեան ստեղծած տպաւորութեան՝ ատեցուցելով. «Իսրայէլ օրէնքի իշխանութեան տակ եղող գերիշխան պետութիւն է»:

Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամֆի Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուի հետ Ուաշինկթընի մէջ իր հանդիպումէն ետք նշած էր. «Իսրայէլի նախագահ Իսիակ Յերցոկ պէտք է ամօթ զգայ Նեթանիահուի ներում չընտրելու համար»:

ՔԱԼԼԱՍ «ՎԵՐՋԻՆ 100 ՏԱՐՈՒԱՆ ԸՆԹԱՅՔԻՆ ՌՈՒՄԻԱՆ ԱՌՆՈՒՄՁՆ 19 ԵՐԿՐԻ ՎՐԱՅ ՅԱՐՁԱԿԱԾ Է»



Ռուսիան վերջին 100 տարուան ընթացքին առնուազն 19 երկրի վրայ յարձակած է: Այս մասին յայտնած է Եւրոպական Միութեան արտաքին ու անվտանգութեան քաղաքականութեան բարձրագոյն յանձնակատար Զայա Զալլաս:

«Այս երկիրներէն ոչ մէկը յարձակած է Ռուսիոյ վրայ: Մենք պէտք է Ռուսիայէն զիջումներու հասնինք՝ անոնց զինուորական պիւտճէի, բանակի կամ հիւլէական զենքի սահմանափակման հարցին մէջ», ըսած է Զալլաս:

ՊԱՐՐԱՔ «ԷՐՏՈՂԱՆ ՇԱՀԱԳՐԳՈՒՄԸ ԶԷ ՕՍՍԱՆԵԱՆ ԿԱՅՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԳՈՎ»

Թուրքիոյ մէջ Միացեալ Նահանգներու դեսպան Թամ Պարրաք յայտարարած է, թէ Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի եւ Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուի միջեւ հռետորաբանութիւնը հիմնականին մէջ յայտարարական բնոյթ կը կրէ եւ չ'արտացոլացներ ղեկավարներու իրական մտադրութիւնները:

«Նեթանիահուի եւ Էրտողանի հռետորաբանութիւնը ուղղակի խլացուցիչ է: Անոնք ընդամենը դատարկ խօսքեր են», նշած է Պարրաք:

Անոր համաձայն, ղեկավարներէն ոչ մէկը կը ձգտի ընդլայնել իր երկրին պատմական սահմանները: «Միացեալ Նահանգներ կը կարծեն, թէ ան շահագրգռուած չէ Օսմանեան կայսրութեան վերածնունդով: Պոստը եւ Անգարայի մասին հոգալը բաւական է, ատիկա արդէն բաւական բարդ է», ընդգծած է դեսպանը:

Պարրաք եզրակացուցած է, որ նման հռետորաբանութիւնը ատելի քաղաքական եւ յայտարարական բնոյթ կը կրէ եւ ժամանակի ընթացքին պիտի վերանայ:

«Ես կը կարծեմ, որ ատիկա հռետորաբանութեան եւ քաղաքականութեան դուրս է: Ես կը կարծեմ, որ ատիկա պիտի վերանայ», յայտարարած է դեսպանը: